



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**


Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



891.99

6x-53

# ՄԱՐԴՆ

ՄԱՆԿՈՒԹԻՒՆ

ԵՐԻՏԱՍՍԱՐԴՈՒԹԻՒՆ

ԾԵՐՈՒԹԻՒՆ

ԳԵՐԹՈՒԱԾ

ՏԵԱՌՆ ՄՈՎՍԻՍԻ Վ. ԱՄՊԵՐՊՅՈՅ

ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԳՐՈՅՆԱՑ



ՎԵՆԵՑԻԿ

ՍՈՒՐԵՆ ԴԱԶԱՐ

1886

891-99

4-53

19 NOV 2010

391. 99

20 JAN 2006

✓

Ա-53

Ար.

ՄԱՐԴՆ

ՄԱՆԿՈՒԹԻՒՆ

ԵՐԻՍԱՍԱՐԴՈՒԹԻՒՆ

ԾԵՐՈՒԹԻՒՆ

ՔԵՐԹՈՒԱԾ

ՏԵԱՐՆ ՄՈՎՍԻՍԻ Վ. ԱՄՊԵՐՊՈՅ

ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԳՐԱՑԻԱՅ



ՎԵՆԵՑԻԿ

Ի ՍՈՒՐԵՆ ԴԱԶԱՐ

1886

08.02.2013

19162

3003 MAR

1714

## Ա Զ Դ

Յընթացս յիսներեկի քահանայութեանս  
'ի բեմս, յոստանս և 'ի բացի, ոչ այլ ինչ էր  
բանիցս նպատակ, բայց ծանուցանել մարդոյ  
զմարդ և զվախճան իւր : Յօդս ցնդել բանից բը-  
նաւորեալ հաշուելով, զառաջիկայ քերթուա-  
ծըս յամս ծերութեան մշտաբարբառ յետնոցս  
թողուլ յուշարար յիշատակ և իբր հրաժարա-  
կան 'ի կենցաղոյս, ոչ յոլորս դափնեաց և  
սարդենեաց տենչիւ՝ յոճ վսեմ և բարձր պեր-  
ճացեալ, այլ զգօն, պարզ և դիւրիմաց չազ-  
ներդ, ախորժեկի աղղիս բնաւորութեան յար-  
մարեալ արձանագրեցի :

Գերագ. Մովսէս Վ. Արդիրոջեան



Զայս խուն վաստակ թռղում յետնցոց ՚ի հրա-  
բանք բեմասաց յայերս թռուցեալ առօրին, [Հանդ.  
Արգասաւոր եղեալ զիտեմք դուն ուրեք .  
Ոյր վասն ՚ի տիպ գրոշմել վարկաք կարևոր,  
Ստէպ ընթերցմամբ ճշգրիտ մարդոյն կերպակցեալ,  
Ոչ իբր յարուեստ գերթողութեան նըկըրտեալ,  
Բարձր յոն և վսեմ, այլ դիւրիմաց և յըգգօն,  
Ոչ սարդենեաց և ոչ դափնեաց տենչացեալ,  
Եւ ոչ ըզթոիչս ծանուցանել ըզհոգւոյս,  
Քան թէ մարդոյ զիւրն էութիւն երկնաստեղծ :



Բելիարայ զաստուածութեան թէկն աճեալ՝ վտարան-  
չեալ իւրովեն թօթափի յերկնուստ յանգունդուս:

Դիտումն Արաբչն 'ի ստեղծման մարդոյն՝ յետ անկ-  
ման հրեշտակաց. մարդ՝ 'ի պատկեր Աստուծոյ ստեղծեալ:  
Եղծեալ պատկերին նորոգման խորհրդածութիւնք և ո-  
րոշումն:

Հնդկանուր մարդկութեան ապականութիւն և ջնջու-  
մըն ջօհելելաւ, ապահեալ՝ ի սերունդ մարդկութեան  
զարդարն զնոյ ընտանեաք:

Ընդ սերունդս Սէմայ հաճեալ և թլփատութեամբ  
ինքեան սեփականիւել զնոսա, և թողեալ զամ 400 ընդ  
խիստ ծառայութեամբ աղիւսարկութեան առ Փարա-  
ւոնօք, և անտի զօրութեամբ և բարձր բազկաւ կորեալ  
իբրև սեփական ստացուած իւր, և առանձին խնամութե  
վարեալ ընդ նոսա օրինադրութեամբ, և յաճցուցեալ  
զամն քառասուն յանապատի զլեզապարտն, ցրուէ զոս-  
կերա նոցա անդ, և անմեղ մանկանց ժառանգեցուցանէ  
զերկիր հեթանոսաց, չնչեալ զթագաւորութիւնս նոցա,  
ինքնին խաւն պատերազմելով ընդ նոսա: — Յայս վայր  
մարդն եղծեալ պատկերի:

Ի նորոգումն եղեալ պատկերին՝ Եկն զգեցաւ զմարդին Որդին Աստուած, և աստուածայրական զոհին հաշտեցցց զաստուածութիւնն ընդ մարդկութեան, որով ազնուացաւ մարդոն նորոգեալ մինչև ՚ի տեղի անկեցոց հրեշտակաց գասաւորել։ Զգենը զմբիստոս՝ մարդն անուանեցաւ Քրիստոնեայ, փոխակերպեալ ջրով և Հոգով յորդեգրութիւն Զօրն երկնաւորի, արդեամբ Որդւոյն Աստուածոյ։

Մարդ՝ ի պատկեր Աստուծոյ ստեղծեալ, բնական օ-  
րինօք վարեալ, — Տհամ մանկութիւն.

Մարդ քրիստոնեայ . և հետեւող օրինաց Քրիստոսի ,  
— Երիտասարդութիւն .

Մարդ հանդերձեալ աշխարհի, — Ծերութիւն:

շատ քառամեջնի և յամակ ըստ Ա պարունա թի  
ու թի 800 մետր բարձրութի և առաջ բարձրացնելու համար  
ազգի առ առ վայսավայրին պահանջուն ապիս  
գուցքով առ խոր վերոյ և թառ են առ կամ և գումա-  
պատճենի օք ծառու և ուղի ծառացուն առ առ և ազգի  
առ են առ առ և առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ

## ՄԱԿԱՀԹԻՑ

Տըհաս մանուկ ոստովք պանեալ ծառ վայրի,  
Պտուղ նորին ճաշակելեաց անախորժ.  
Ընդ վայր քրտնի մշակ անխոնջ դարմանել  
Տըհամ արտիստ ճաշակողաց նողտկալի,  
Մինչև պատուաստ յոստըս նորին ոչ անկյի:  
'Ի նոյն 'ի տփակ և մարգն անկեալ բնութեամբ,  
Թէ բիւր իմնամօք վաստակեսցիս, վայրապար,  
Թէ ոչ հզօրին Ա.ջ նորոգէ զիւր պատկեր.  
Ճշգրիտ 'ի հնումն այս ծանուցաւ յիսրոյնէ:  
Առ նախաստեղծն Ադամ դիմել հարկ է մեզ,  
Առ նախահայրն արմատ հանուրց մարդկութեան,  
Հասու լինել ըստեղծուածոյս այս տկար:  
Արաքչապետն ամենարուեստ առ ի՞նչ ըստեղծ  
Զըստեղծուածն այս 'ի հրաշակերտս վեհագոյն,  
Յարգեալ Աջունն 'ի նմանութիւն իւրական,  
Դարձեալ կարօտ նորաստեղծման, և վասն է՞ր...  
Ի՞րը ժըտեմես ծերութեանյամ հասեալ,  
Ոտամբ միով գեզըր կոխեալ ըզգիրմիս,  
Միւսով յանկոյս բարձանց վերելս՝ մըպըրհիմ

վեհագունին հասու լինել խորհրդոց .  
Խոնջեալ թեռվքս է վտանգ թեռել յայդ բարձունս .  
Ի հրաշակերաս զդողոյն զանգուած է՞ր յարդէ  
իւրոյ Հոգւոյն Տէրն արարեալ մասնակից .  
Անհաս մոաց է մահացուաց այս գաղտնիք ...  
Թըլոիչ Ոգւոյս , ուր վերթեես . նահանջեաց .  
Մահանացուաց է անմատոյց այդ Եթեր ,  
Մտացդ ուշիւ լեր խորամուխ ՚ի հեռուստ ,  
Տես լոյս աշեղ փայլատակի ՚Դարիքայն ,  
Ուր Տէրն երկնից Տէր Սաբաւովթ ՚ի գահոյս ,  
Ի վեցթեեան շուրջ պար առեալ Արովքէից ,  
Բազմի փառօք բոցափայլեալ ՚ի ճաճանչ .  
Գետ հրոյ հանդէպ յորդեալ նորուն հրահոսան  
Հոսի յարփին յըշտեմարան մեծ հըրոյ .  
Ինքն հուր ծախիչ , տեսանողաց իբր աղդեաց .  
Անդ երկնային հոգեղինաց զօրութիւնք ,  
Եւ բիւր բիւրուց հրեշտակը , հազարք հազարաց  
Յահէ փառացն ՚ի պաշտաման կան ահիւ ,  
Արբերգենից պարունակեալ անդէն հոյլք  
Դաշնակաւոր զեթերս լընուն գեղգեղմամբ .  
Ի մեծ նըւագ ցնծայ երկինը հիասքանչ :  
Մինչ ՚ի հրճուանս դասք հրեղինաց բազմերամ  
Ըզգահոյիւք սաւառնէին Բարձրելոյն ,  
Անդէն և անդ հոգեղինաց պարագլուխ  
Ամբարտաւանն ՚ի Քերովքէս վերամբարձ ,  
Զերթ արուսեակն յոլորտս երկնից լուսասիլս ,  
Իւրովք դասուք վտարանջեալ տիրաբար ,  
«Արկից , ասէ , յամպը յամպոց դաթոռն իմ ,  
Ոչինչ ընդհատ՝ եղէց նըման Բարձրելոյն » :

Խառնուրդ մարտի անդէն իսկոյն սոսկալի  
Դըղորդ առուեալ զերկին համայն սասմանէր ,  
Յուժգին ամպրոպ ցայտեն շանթիք ՚ի թեոց  
Ամբարտաւան սաւառնելոց վէս գնդից ,  
Յիշխանութեանց մինչեւ յաթոռսըն վերին :  
Որոշեցան խաւարազգեացք ՚ի լուսոյ .  
Շըփոթեցան սրբերգենից գեղգեղմունք .  
Յահ և ՚ի հոյն սարսի երկնից պարտնակ .  
Գոգցես յանկարծ եթերային լոյսն անեղ ,  
Մթագնելոյ կարծես առնոյր երկոյթ :  
Երբ Բեկիար իւրովք դասուք խրոխտապանձ  
Յաղթանակի կարծէր կանգնել ըզդրօշակ ,  
Ի գահոյիցն Էնն ակնարկեաց մեծասաստ ,  
Լզմէտ ցամանն առեալ հրացան բարկութեամբ ,  
Յանդունդու յերկնից թօթափեցան գունդագունդ :  
Յաղթականաց դասք վեհապանձ լուսերամ  
Զերերբարբեանն էրնչեցուցին միաձայն ,  
Սուրբ , սուրբ , սուրբ ես Տէր զօրութեանց Եհովէ .  
Ընդ հովանեաւ պահեա ըզմեզ Բարձրելոյգ ,  
Քեզ վերերգեմք ՚ի ճայն յաւէրթ ովսաննա ,  
Օրհնեալ գովեալ փառաւորեալ յաւիտեան :  
Խորհուրդ առեալ Երրորդութեան առժամայն ,  
« Ոչ լոկ բաւէ զուրկ ՚ի մերոյ կալ փառաց ,  
Նօթճել պէտք են յաւէրժական պատուհաս .  
Մարդ արասցուք ՚ի մեր պատկեր ՚ի հողոյ ,  
Հոգւոյս մերոյ ըզնա հաղորդ արարեալ ,  
Պատուեցուք զինքն իշխանութեամբ տիրական .  
Փոխան նոցուն ըզհոզն առեալ ՚ի պատիւ .  
Շանը մարմին է , ՚ի պատենէն մերկացեալ ,

Հոգին 'ի շարս նոցին կարէ վերթեւլ,  
 Զիւրն ըզգեցեալ ապա վմարմին սեփական.  
 Ըստ կանխանկատ անվրէս մերում տեսչութեան:  
 Ըզհողն ընդդէմ դնեմք վիսից դիմամարտ.  
 Այս, անկցի Բնելիարայ 'ի պատրանս,  
 Կանդնեմք, չէ փոյթ, 'ի խոր խոցի չարն այսու.  
 Դիտմոնքս է ծանր, ամանակի ձիգ կարօտ:  
 Մինչ մարդկութիւն տկարացեալ բնութեամբ,  
 Ի ստունդանել հըրամանացն Արարչին  
 Ի չարին ինամա յաէտ անկեալ միտեսցի,  
 Թերես երկար եղանակօք մարթացուք  
 Ըզմարդն առնել մեծաց գործոց ընդունակ.  
 Միծ գործ յինքեան այս մեր խորհուրդ պարագրէ,  
 Ի չար արկցուք կարդ ըստ կարգի գործադրել»:  
 Զայս ասացեալ ձեռնագրեցին դայս մեծ գործ:  
 Մերժեալքն յերկնից միշտ օդապար ընդ երկնիւք  
 Սաւառնաթե խոյզ և խնդիր շրջէին.  
 Լըւեալ զխորհուրդն «Արասցուք մարդ» յարար-  
 Համագումար իսկոյն մըտեալ 'ի խորհուրդ, (չէն,  
 Զինչ արարած լիցի այն մարդն ասացեալ,  
 Եւ 'ի հողոյ. ո՞ր հողն է այն հրաշալի,  
 Որ 'ի տեղի փոխադրեսցի մերյերկինս,  
 Ո՞ր մոլորակն աշխարհ լիցի, ուր և մարդն:  
 Լիցի թերես այն՝ յոյր վերայ սիրահար  
 Գըրգէր հոգին թեատարած 'ի մըմունջ.  
 Մեր անյապաղ խոյզ և խնդիր արասցուք,  
 Մինչև գըտցուք զաշխարհ և զմարդ նորաստեղծ.  
 Զայս ասացեալ ցնդին ընդ օդս համասիւռ:  
 Զմարդն ստեղծեալ՝ զլուխ գործոցն արարչին

Վրեալ ածեմըզգօն մըտաց նըպատակ.  
 Ես իբր արկից դողդոջ մատամբք 'ի քընար,  
 Ի մեղի լարից ձայն անդաշնակ, զայդ վեհ նուագ,  
 Ուր բախք մատանցս անտիական կորովի.  
 Զիս յայս ձեռնարկ դաւանիմ այժմ ապիկար:  
 Որ շրջէիր թեատարփակ տածելով  
 Յանկերպարան հողյոյս վերայ տիրաբար,  
 Զաշխարհ գոյիւ արտակիտել յանդնդոց,  
 Ըզքեղ կարդամ ինձ օժանդակ, Առւրբ Հոգի.  
 Ըզմէգ մըտացս, ըզմութ պարզեա 'ի լոյս քո,  
 Զառաջնաստեղծ քոյինատիպ զմարդն երգեմ,  
 Ըզհամօրէնն ի մին երգեալ զմարդկութիւն,  
 Որ 'ի պատկեր արարչական ստեղծաւ,  
 Զանաղանեալ հոգելոյն մասամբ մուրացիկ,  
 Երանձնական վեհ խորհըրդով նկատեալ,  
 Ըզհողն առնուլ հոգելինացն 'ի տեղի,  
 Վըտարաննեալ դասուն 'ի տոյժ մըշտընջեան:  
 Այնակալն «Եղիցի լոյս» ճայն հընչեաց,  
 Լոյսն յարարածս անդրանկածին նախ փայլեաց.  
 Իսկոյն ցընցեալ բնութիւն ուժգին հինաւուրց,  
 Զնորն արտադրեաց զազգի ազգի արգասիս,  
 Արբաննեկեալ հզօր ճայնի արարչին.  
 Բիւր բուսականիք և ընչաւորք բազմերամ  
 Լընուն զաշխարհ հանդերձելոյն 'ի վայելս:  
 Բայց արարածք գերագունին ըսպասեն.  
 Ուր նըկատեալն ըստ պատկերի Աստուծոյ,  
 Աներեոյթ է գեռ այն մարդն 'ի միջի:  
 Դևն ինքնիշխան զաշխարհաշէն զմոլորակ  
 Պտեալ սողաց 'ի թուփս ծառոց դարանեալ:

Տես առ Հըդօրն հողոյ ՚ի ձեռս մեծ զանգուած,  
Լըմեալ անդրի կերպաւորեաց անկենդան .  
Յէկցս չըքնաղ սա աննըման այլատես ,  
Մասամբք պատշաճ գեզաղիթակ արարած ,  
Ո՛հ , արգատիք քաջալայել վեհ ձեռին ,  
Սա տարածեալ ցերք մընասցէ անդգայ .  
Գուցէ առնու կենդանութիւն ՚ի հողոյ .  
Հողանիւթ է , բայց չէ , գիտեմ , բուսական ,  
Աստուածական մեծ զօրութեան նա սպասէ :

Մատեաւփչեաց յերեսն Սմտուած . հա զարթեաւ ,  
Բիւր յերակունս խալաց արիւն կենսատիթ .  
Ել կանդնեցաւ , զինքըն կարծեաց տէր բնութեան .  
Բայց Արարիչն ըզգէմ կալաւ վէս կարծեաց ,  
Քընոյ արկեալ զթշմբիր նորին ՚ի վերայ ,  
Ի մի կողիցն առ ետ նըմին օգնական ,  
Տէր ծանուցեալ արարածոց զինքն հանուրց .  
Նոցա մահու ըսպառնացեալ դատակնիք ,  
« Դուք ՚ի պտղոց համայն ծառոց կերիջիք ,  
« Բայց ՚ի ծառոյ բարւոյ չարի գիտութեան  
« Մի ուտիցէք , մահու առնուք պատուհաս » :

Նորսստեղծեալքն յէկցս ՚ի տես ըզմայիեալք  
Անմեղ մանկանց նման զուգից ցընծալից ,  
Գոյն գոյն ծաղկանց բուրմարք հրառւեալ զբունուին  
Մատաղատունկը գոգցես՝ ՚ի տունկս այլասեռ ,  
Ի ծալկաւէտ յերես գաշտին խառնէին  
Զոյդ թիթեռունք փայլեալք ՚ի թոիչս արեգգէմ ,  
Նորերևոյթ իմն արարած հրապանչ .  
Ըզկենդանեաց ըզհոյլու առեալ զառաջեաւ  
Ընառանական իրավունքնեան :

Առիւծ և ինձ , գայլ , վիթ , ոչխար միաբան ,  
Ամենեքին ընտել , զըւարթ , համամիտ ,  
Ոչ ոք միմեանց երեկին ոխերիմ :  
Օդապարիկ թըոչնոց երամք բիւրազգի ,  
Գեղեցկաթոյր գոյն գոյն յերանգ երփնազարդ ,  
Սաւառնաթե ճախր առնուին շար ՚ի շար ,  
Ալլք ըըընչեն ՚ի դայլայլիկս նըւագաց ,  
Գեղգեղ դաշնակ ՚ի նուագարանս պատշաճեալ .  
Անդ լուսակիզն հոյլք կարապից լոգանան  
Ի խոխուանս կարկաջասահ Երամիայ ,  
Ամենուրեք ակնահաճոյ տեսարան ,  
Ի հրաշլիս օրհնեալ ես Տէր , գոչէին :  
Մինչ հըրճուեին սորբ զմալիեալ գըգուանօք ,  
Նախաճնողք մեր անմեղութեամք քաղցրացեալք ,  
Քաղցրաճաշտկ ՚ի բերս պտղոց ցըյագուրդ  
Վայելէին բիւր գոհութեամք Մտեղծողին ,  
Սակաւատե եղեն վայելքս այսգունակ :  
Տես թագուցեալ ըզբելիքար ՚ի դրախտին .  
Ընդ սոցին վարըս նախանձեալ ոխերմին ,  
Զընտանութիւն սողնոցն առեալ իւր օճան ,  
Ըզկերպարան առնու զօձին խորամանկ .  
Հակառակաւն արբանեկել խիստ վրճոյն ,  
Դարանակալ թագչէր ելիցն հասանել .  
Խորամանկն այն չիշխեաց մօտել առ Ադամ .  
Մինչ յեւայէ ետես զԱզամ մեկուտի ,  
Տըկար անօթ գտեալ զիւա միայնակ ,  
Շուրթըն ըընթէր նըրբին լեզուաւ սայրասուր ,  
Է՞ր Տէրն ասաց մի ուտիցէք ՚ի պտղոյ .  
Դրախտի ծառոյդ բարւոյ չարի գիտութեան ,

Զի թէ ուտէք՝ աստուածանաք, գիտէր նա.  
Ոյր վասն, ասէ, վճռաւ ա՛ արկ մահաբեր:  
Սա չշանդուրժեալ զեզոյ պատզայն 'ի տեսիւ,  
Զոր ճաշակեալ աստուածանալ կարծելով,  
Զըգեալ ըզձեռն առնու տանի 'ի բերան,  
Վաղեալ 'ի խինդ և Սդամայ ընձեռէ.

Սէր կողակցին զիրաման վեհին ընդունեաց:  
Աչք եղկելեացն իսկոյն բացան երկոցուն.  
Ընդ մերկութիւն ամաչին իրերաց.  
Սփածանելիս հայթհայթեցին տերևովք.  
Եւ 'ի շառաչ գովիման ոտին բարձրելցյն,  
Ղօղել առին, մըտեալ 'ի թուփս անտառին:  
Յահեղ ձայնին «Ադամ ուր ես » գոշմանէ,  
Զայնէր սարսեալ, «Ո՞չ մերկ էի և թագեայ,  
— Կերար ուրեմն, յորմէ չուտել ասացի.  
— Զոր ետուր ինձ կինա այս ընկեր՝ նա ջամբեաց:  
Դարձեալ ցըկինն « Ընդէր, ասէ, կերար դու,  
— Օձըն խաբեաց պատիր բանիւք և կերայ:  
Երեքեանն իսկ ընդ խիստ անկան անիծիւք,  
Մարդոյ գառնալ 'ի հողը բըռնի մահացեալ,  
Կընոջն յերկունս մարդ ծնանել ցաւագին,  
Օձին սողալ դ'ոտիւք մարդոյն սողնակերպ:  
Ոչ շատացեալ կրկնէ դարձեալ առ Ադամ,  
Փուշ և տատասկ քրտանցդ երկիր բուսուսցէ,  
Հաց տրտմութեան ընդ բոլոր կեանս կերիցես.  
Դարձ առ այր քո նա միլեսցէ, կինդ անտաստ.  
Դա զ.քո զըլուխտ, օձ մահառիթ, ջարդեսցէ,  
Դու սպասեցես գարշապարի խաբողիւք:  
Հանդերձ մաշեայ ըզդեցուցեալ երկոցուն,

Զերթ պատժապարտ հանեալ զնոսա 'ի Դրախտէն,  
Ահա Սդամ եղեւ, ասէ հենգնօրէն,  
Երեկ ըզմեղ զիտել զբարին և ըզչար,  
Շուրջանակաւ պահել ըզձառըն կենաց  
Քերովքէից սրով հրամայէ բայցեղէն,  
Գուցէ ճըգէ ըզձեռն յուտել և կեցցէ:

Ելին արտաքս նախաւծնողքն յանցաւոր,  
Երեսք կախեալ աչք յարտասուս տրտմազգեացք,  
Երթան և լան զկորուստ իւրեանց զերջանիկ.

Տրտում տիտուր ասէ Ադամ լալազին,  
Օ՞ն ելցուք մեք զոգեպահիկն հայթհայթել.

Ա՞ռ 'ի ձեռին խոփ և մանգաղ ևարօր,  
Անգուլ քրտամբք զերկիր գործել անիծեալ,

Եւ 'ի ճգունս կարդան զԱմտուած անդադար,  
Վերադառնալ յիւրեանց վիճակն 'ի նախինն,  
Հաւատացեալ զԱմտուած ածել 'ի գորով:

Պտուք 'ի ծառս ցորեանն ատոք 'ի հասկին  
Ի հրամանէն «Հանցէ երկիր » պատրաստեալ,  
Եւ զայն ամեն հողագործի, որ ինչ պէտք,  
Եզիտ Ադամ յարաշագործ ինամողէն.  
Այս մեղ, ասէ, բաւէ յապրուստ այսր ամի,  
Ապագային պէտք են այժմէն վաստակել:

Ոսոին արթուն նախանձընդդէմ բելլար  
Զիւրսըն խըմբեալ համագումար 'ի խորհուրդ,  
Միոյն հասաք հողագործի 'ի նալատակ,  
Բայց մեղ ճգնել, ասէ, պարտ է անդադար  
Մինչև ցյետին սերոնք նոցին հափափել  
Կըոսց պաշտմամբ մեծ մեք կանգնեմք յաղթանակ,  
Հաստ 'ի գործ յաճել մարդկան փութասցուք,

Նա ըզիառս մեր կըշոեաց նըսեմ՝ ընդ հողոյ,  
Մեք ըզնորայն ընդ փայտ ընդ քալ փոխեսցուք,  
Նա 'ի հոգւոյն փչեաց յերեսս անապակ,  
Ըզնոյն մերովս խանգարեսցուք անդարման,  
Ի՞ւ կարասցէ տեսցուք հարթել կարողն այն.  
Ասաց Սատան առեալ թոփչս համագունդ,  
Սաւառնաթև ընդ գունտ երկրիս ամայի:

Իսկ հողածինն յիւր 'ի պիտոյս զբազեալ  
Ոստովք հիւսէ իրճիթ յիւրեանց պատսպար,  
Կալ յանդորրու գիշերային յարհաւրաց,  
Յանմեղ պահուն երէ վայրի դիւրընտել,  
Յետ յանցանաց սարտեան 'ի բաց ՚իմարդոյն,  
Սպառնական ժանեաց յուցեալ երկոյթ.  
Սստեղք անգամ երեկին քողարկեալ,  
Ոչ լուսատուք որպէս յերէկն և յեռանդ:

Բաց յերկոցունց չերեկին հետք ոտից,  
Դատարի երկրին միայն ինքհանք էին Տէր:  
Երբ աճեցան լրցին ըզվայրն ընտանեօք,  
Տարալ կենաց իսկոյն նոցին փոխեցաւ.  
Միշտ երկիւզածք պատարագօք և զոհիւք  
ԶԱստուած ըզՏէր յալօթանուէր պաշտէին:

Կայէն Աքել պատարագօք առանձին,  
Մին պարատաց յիւրոց խաշտնց անդրանկաց  
Միւսն 'ի պտղոց զարատաւորն նըւիրէր,  
Տէրն հաշտ ակամք պատարագին ընդ միոյն  
Ընդ անդրանկին ոչ ընդ նըւէրն հաճեցաւ,  
Զի «ոչ ուղիղ բաժանեցեր» Տէրն ասաց.  
Իւ ոխացեալ կայէնն անգութ զքէն վրիժուն  
Հարազատէն առնուլ խորհէր առօրին,

Հուր Բոց 'իսիրտ անշէջ վառեալ նախանձու  
Եղբայրական հանեալ 'ի դաշտ գգուանօք  
Տրովինք սրտին մզեալ ընդ փոյթ զարիւնուշան  
Անդ կոշտ բրաւ հարուած մահու տայ 'ի գլուխ.  
Անկաւ անմեղն գերանգահար զերթ շոշան.  
Ո՛չ անիծեալ հարուած, գոշեաց սոսկալին,  
Թողեալ անդէն, գաղտագողի սըրացաւ  
Ընդ դաշտ ընդ բլուր 'իձորամէջն խորասոյզ,  
Կարծէր ըստուերն ըզէետ մտեալ հալածէ,  
Ի սիւդ հողմոց 'ի սօսափիւն տերեսոց  
Սոսկայր, թարթել զակին յարեւու խուսափէր,  
Միւսեալ ըզգլուխն յանձուկ փապարս տնմուռնչ,  
Յապահովել եղբօրն յարեան բողոքէ,  
Ամենուրեք բողոք նորուն յունկն աղդէր.  
Փապարն յանկարծ ահագնագոչ սասանէր,  
Զերծեալ ըզգլուխն փայլմանն 'ի տես շըլանայր,  
Ուստի Սատուած 'ի ձայն ահեղ որոտման  
Ձայնէր հարցմամբ, ուր է կայէն եղբայր քո,  
Պատասխանէ գոռողն անահ խրոխտ ձայնիւ,  
Միթէ իցեմես պահապան եղբօրն իմ.  
Ոչ այդպէս, գոշեաց Աստուած սրտմտեալ,  
Առ իս գոշումն եղբօրդ արեան բողոքէ,  
Լիցի երկիրդ յիւր արգասիս անիծեալ,  
Ցերկրի լիցիս գու երերեալ տատանեալ  
Ժըպիրէն անդէն յանդգնութեամբ յաւելու,  
«Որ պատահի ինձ զիս ամէն ոք սպանցէ»  
«Ոչ. քո սպանողն եօթըն վըրէժըս լուծցէ»:  
Տէրն եղ նրան չըսպանանել ըզկայէն:  
Հասեալ ծնողացն յախ ողբալի գաշտավայր.

Տեսեալ զորդեակն արիւնազանգ տարածեալ,  
Միմեանց 'ի դէմս յապուշ կրթեալ հայէին.  
Փետեալ ըղվարս Ադամ գոչեաց լալագին  
Մեռաւ մանկիկ մեր սիրասուն, ո՞հ մեռաւ,  
Ո՞ր չար գազան զժանիս 'ի սա ո՞ միտեաց,  
Ո՞հ անիծեալ պըտղոյն այս դառըն պըտուղ,  
Գրկաց 'ի գիրկս ասեալ ծնողացն արտասուօք,  
Ճերեալ զմարմինն յառնել թերևս յուսային,  
Գոչեաց Ադամ, Եխն լիցի կալքն օրէնեալ,  
Հապա տացուք ըղչողն հողոյ նըւիրեալ,  
Զոհն առաջին հասցէ 'ի նուէր բարձրելոյն,  
Թաղեն ըղնա կանգնեալ նմա անդ շիրմի՛,  
Աչեղ վըճիռն սկիզբն էառ կատարման,  
Յանձնեալ զաւանդն անդէն հողոյ նախրնծայ,  
Առանձնացեալ սրտիւ թափիծ Ադամաց  
Սիրեցելոյն 'ի գամբանէն մեկուսի,  
Առ հեղասահ խոնջ գետեղերը Եփրատաց,  
Ոգի առեալ հանգչէր գիտէր սրտասուչ  
Զընթացս յակինու մշտակոսան խոխոջման,  
Որ յուշ առնէր գոգցես նըմին զսնդ վայելի.  
Զայն ցաւագին բարձեալ գոչէր յայտասուս,  
Ո՞հ ցանկալի դու գեղափայլ վըտակօդդ  
Թառ հովանեաւ ծառոյն կենաց քերեալ գան,  
Ումպ մի ներեա ծարաւելոյս, թող արբիշ,  
Գէթ տապ սրտիս խուն ինչ այդու զովսացի,  
Բայց, ո՞հ ծառոյն բարւոյ չարի գիտութեան  
Մի հուլ անցցես, այն մարդկութեանս մահառիթ,  
Ի հովանոյն անգամ սլացիր, հրաժեշտ տուր:  
Ո՞հ իբր անոյշ, ծաղկունք, բուրէք Եղեմայ.

Ցիշմամբ ևեթ արբեցուցէք զիս ձերով,  
Վաշ իբր անկաք մեք յայս երկիր անիծեալ,  
Ուր փուշ տատասակ ևսին բաղեղն անեցուն,  
Ուր և գնամբ զոտիք մերովք փաթութին,  
Ի ծաղկաղարդ անկաք յաւէրժ վայելից,  
Ուր բազմազան զգացմուն ազդէր հեշտականս,  
Հոտից բուրմունք գեղդեղ ծաղկանց մըշտափիթիթ.  
Ես անդրանիկ արարչագործ վեհ ձեռին,  
Ըստ պատկերի նորին ստեղծեալ հրաշակերտ,  
Յաւէրժական 'ի հող մահու ի՞բր անկայ.  
Եղիկելիք մեք, և մեր սերունդք ողբալիք.  
Մեղաք Աստուած, երկայնամիտ ողորմած,  
Զարդար ցատումնք մի ձգեր ազգէ յազգ.  
Մեք մեղուցեալք անսաստ գտաք հրամանիդ,  
Մինչե 'ի սպատ լքցես լըզմեղ յերեսացդ.  
Անցո 'ի մէնջ, գարձիր առ մեզ ողորմած,  
Զարտասասոս իմ մի անտեսեր, գթած Տէր...  
Յուժին աղերս թմբրեալ մնկաւ անդքայ,  
Կափոյց զաշկունս առ խոխոջանս փրփրաղէզ,  
Ի թմրութեան զերկինս բացեալ տեսանէ,  
Սաւաննաթե հրեշտակը թուրցեալը լուսաղեացը  
Լոյս արփային ընդ տիեզերս փայլակեալ,  
Ուր Գալքրիէ Պետն հրեշտակաց գառնեակ մի  
Յողջակիզի պատրաստական 'ի Աեղան,  
Զենեալ հանգոյց 'ի փայտակոյտս բոցավառ,  
Որդի ձենձեր հոտ ծըխավառ անուից  
Լքցոյց բուրեալ ըղտիեղերս համափիխուր,  
Եւ Հայր Աստուած ախորժանօք հոտոտեալ՝  
Զողջակիզելն հաճէր դիտէր հաշտ ակամբ.

Յառնէ յանկարծ յամիւնացեալ խարօսէկէն  
 Մարդ լուսափայլ աղամային 'ի պատկեր,  
 Աշխարհ սարսի լերինք գողան ահաբեկ,  
 Շիրիմք բացեալ նահապետաց հինաւուրց,  
 Դարուց 'ի դարս ոսկերք փտեալք հողացեալք  
 կենդանանան 'իզօրութիւն նոր մարդոյն.  
 Զերկինս յերկիր գոզցեա յանկարծ փոխադրեալ,  
 Մարդիկ խառնեալ համբուն 'ի պարս հրեղինաց:  
 Զարթեաւ Աղամ, տեսլեանն լինէր մտախորհ,  
 Զապագային ո՛հ ես տեսի զյայտնութիւնս,  
 Ամենակալն, ասէր, եցոյց ըզգալանիս,  
 Ըհանդերձեալ ըզգիրկութիւն մարդկութեան,  
 Յերկնից իջեալ զենման գառինն յողջակէլ.  
 Նա զնախանձու հաճոյս գիւին դարձուսցէ  
 Ի բիւր կորանս ամենակալ զօրութեամբ:  
 Նախաստեղծին այսու տեսլեամբ հրաշաւոր  
 Արդահատեալ դիւրէր զաւուրս տիրագին,  
 Հաճ և հաւան ընդ կողակցին կենակցեալ,  
 Յար ըզտեսիլն յուշի կալեալ որոնայր:

Ճամանակաւ հետզհետէ բաղմացեալ

Մարդկան չարովք լցաւ երկիր գարշելեօք.  
 Խւրաքանչիւր ընդ հաճոյից մարմնոյ գնայր,  
 Անկեալ ընութեան արբանեկեալ գերէվարք,  
 Մանուկ ուշիմ, առ ինչ ստեղծ իմացար.  
 Ըզմարդն Աստուած և յինչ վախճան, ուր ել յանդ.  
 Զինչ վեհ զինչ բարձր 'ի հրաշակերտս Աստուծոյ,  
 Ի պատկերի նորին ստեղծեալ քան ըզմարդ:  
 Կերտուած մարդոյն ճարտարարուեսա վեհապանձ,  
 Երկնահայեաց զիտակն ուղիղ ործէ.

Ի բաղմազգի չորքուտանեաց անբանից.  
 Ոյց հայեցուածք 'ի գեղ դալար ակնկոր,  
 Ի սնունդս ևեթ յերկիր հային 'ի խոնարհ.  
 Այլ մարդ յարգեալ անմահ հոգւովլ հրաշափառ,  
 Դիտմամբ ստեղծեալ 'ի պարս գասել հոգեղինաց:  
 Ո՞ւր այն, ո՞ր մարդն այսօր ծանեաւ զէսւթիւնն,  
 Առ ինչ ստեղծեալ, յինչ ըլայլէ գաւուրս իւր.  
 Զաղնուութիւն զարարչագործ ո՛ ծանեաւ:  
 Այն ինչ յարեւոնս հասեալ նորա երերի,  
 Թէ բարեկիրթ գնէ 'ի կշիռ զդեղեմունս,  
 Հանդէպ եղեալ նըպատակին ընթանայ.  
 Թէ պարապորդ 'ի վտանգաւորս գեգերի,  
 Մինչ յորոգայթ անկցի լարեալ չուրջ զիւրե.  
 Թիթուան գունակ շուրջ սաւառնեալ ըզլուսով,  
 Մխեալ յախսորժ անդ կորնչի խանձուտեալ:

Ո՛հ Վտարանջեալ մարդն յԱխտուծոյ հրամանէն  
 Անկաւ անսանձ կարթակոտոր ընդ բնութեամբ,  
 Վրդովեցաւ ըզգայարանք վերիվայր,  
 Կամբն ապստամբ հոգւոյն ընդգէմ խիզախէ,  
 Մարմին ըմբոստ Աստուածնդիմ խրօսնացեալ,  
 Անկղիտացաւ բազմախուռն 'ի չարիս,  
 Ի կուռս անկեալ ըզգայութեամբ մոլեգնեալ,  
 Բէեղզերուղ իմարդ կանգնեաց յաղթանակ,  
 Ապականեալ բնութեան գերիք զիւապաշտք,  
 Սոդոմականք և իգամոլք համօրէն ցեալք,  
 ԶԱստուած բարձրեալ ստեղծովլ իւրեանց մոռաւ  
 Արք և կանայք երկան գաղանք մարդադէմբ:

Աստուած մարդկանն ընդ այս կենցաղ սրտմտեալ  
 Քստրչացայ զի արարի ըզմարդն ասէ,

Եւ զամենայն հասակ յերկրէ ջնջեցից,  
Զիմսուրբ Հոգի ՚ի մարդկանէ յետս առեալ,  
Առ լինելոյ դոցա մարմին զդայական։  
՚ի մէջ մարդկանն այն աշխարհի բովանդակ  
Մի միայն գտեալ արդար ըզնոյ ընտանեօք,  
Զոր ապրեցոյց ՚ի հեղեղէ տապանաւ,  
Ընդ որս զոյգ զոյգ ՚ի կենդաննեացն անսրբոց  
Եւ ՚ի զեռնոց, և ՚ի սրբոցն եօթըն զոյգ,  
Արու և էգ ըստ հրամանացն Հաստողին,  
Կնքեալ սորա ՚ի տապանին յապահով։

Սահանք երկնից բացան տեղայր անդադար,  
Ջըրոց աղբիւրբ պատառեցան յանդնոց.  
Գոռումն ասսկումն հանուրց տիրէ շանթաձիք,  
Յահ և ՚ի հոյն սարսի աշխարհ մըթագնեալ.  
Բարձրացաւ ջուրն քար զլերինս բարձրաբերձ,  
Տեսաց անձրե զտիւ և գիշեր քառասուն,  
Զամենեսկին յերկրէ ջնջեաց, ոյր կայր չունչ,  
Միայն եղեալքն ՚ի տապանի ընդ Նոյեայ  
Համայնաջինջ ՚ի հեղեղէ ասլորեցան։  
Տապանն ՚ի ջուրու համատարած տատանեալ  
Գնաց հանգեաւ յԱյրարատայ ՚ի լիրին։  
Նոյի ելեալ սեղան ուղղեաց յողջակէզ  
՚ի կենդաննեաց զուգից օրբոց Աստուծոյ,  
Ողջակիզին ՚ի հոտ անոյշ հոտոտեալ,  
Ուխտ եդ Նոյի չառնել հեղեղ յայսմէտէ,  
՚ի գումարել ամէ ամպոց՝ զաղեղն իմ  
Տաց յուխտին նշան զաշխարհ ջրասոյզ չառնելոց  
Զի միտք մարդոյ ՚ի չարին ննամն հաստատեալ  
Յարդանդէ մարց ՚ի մեղս ծնեալ Ադամայ,

Յայսմէտէ բաւ է լինել ամք կենաց  
Զափեալ մարդկան հարիւր քսան, ասացի։  
Սէմ Քամ Յարէթ, սորա որդիք լեալք Նոյեայ.  
Քամ և Յարէթ, սորին սերունդք այլազգեաց.  
Ընդ Սէմ Աստուծա քան զերկոսին հաճեցաւ.  
Որդիք թոռունք երկնահաճոյ ՚ի սմանէ.  
Նախ Աքրահամի, յորմէ Սահակ և Յակոբ,  
Սորա սերունդք Աստուծատեսք երեքեան.  
Աստուծատեղեացք և նահապետք մարդարէք.  
Տէրն ընդ սոսա ընտանեբար խօսակցէր,  
Աքրահամու առ կաղզնեաւ մամբրէի  
Գիտակ գաղտնեացն առնէր ըզնա, և զԱմլոյն  
Տարեդարձին զորդէծնութիւնն աւետէր,  
Օրինադրեալ զամեն արու թլիատել,  
Եւ որշումն իւրոցն արար սեփական։  
Եւ Յակոբայ սանդուղք Եցոյց երկնաչու,  
Ուստի հրեշտակը ելեէջեաք խաղային,  
Յերկրէ յերկինս նըշանակեալ զերթեեկ,  
Զոր և յաւել անուամք պատուել «Իսրայէլ»։  
Յորմէ սերեալքն իսրայենեան եղեն աղդ,  
Որդիք սորա երկոտասան նահապետք,  
Ի սոցանէ բիւրաւոր աճեցան,  
Առ Յովսեփաւ գտեալ պարէն ՚ի սովու,  
Մեծ գաղթական ելին բնակել յԵգիպտոսն  
՚ի հեթանոսս զԱստուծա երկնից պաշտէին,  
Փարաւոնի աղիւսարկու լեալք անխնայ։  
Աստուծա սոցին այսու զըսպեաց ըզբնութիւն,  
Հապականեալն յադամային յանցմանէն,  
Մի պարապորդք յօտարոտիս զբաղեսցին։

Փարաւոնի աղիւսարկու խիստ գործովլը  
իսրայելեանք յոգիս եղեալ ապաստանք,  
Գետատարած քուրձ ըզգեցեալ հող ՚ի գլուխ,  
Արք և կանայք մատաղերամ և մանկափ,  
Սծել ՚ի գութ զամենողորմն արտասուօք,  
Յերկինս ՚ի վեր ողբոց ձայնի կականմամբ,  
Տիւ և գիշեր զլյատուած երկնից կարդային:

Ցիշեաց Աստուած ըզսիրեցեալ նախահարս,  
ԸզԱբրահամ և զիսահակ և զթակոր,  
Ի չնորհս սոցա փրկել զսոսա որոշեաց:  
Փարաւոնի արքեան զստերն Որդեգրի  
Ի մորենւոջն հովուել հօտին երևեալ,  
Հրաշեւք կրկին ըզնա Աստուած որոշէ,  
Փարաւոնի ցուցեալ իշխան և Աստուած,  
Փրկելի խիստ գերութէնէն զիսրայէլ:  
Զըկարացեալ ձայնի Հզօրին զիմադրել,  
Յանձն առ Մովսէս Ահարոնի օգնութեամբ  
Ըզգործ մեծ զայն, ոյժ ՚ի Տնեանէ ըզգեցեալ,  
Որով ելեալ Փարաւոնի զառաջեալ,  
Եցոյց նմա ըզխիստ հրամանն Աստուածոյ,  
«Կոչէ ըզմեզ զեբրայեցիս Աստուած մեր,  
Յեղիալտոսէ երից աւուր ճանապարհ  
Հեռի ՚ի ձէնջ գնալ յանապատ, անդ զոհել,  
Զի մեծ է Տօն, զեբրայեցիս արձակեա  
Կահ կարասեօք, որ ինչ իւրեանց բովանդակւ  
Ընդ դէմկացեալ Փարաւոնի խստութեամբ,  
Զեօթն հարուածոց զլեզոյն քամեաց ըզբաժակա  
Յանդրանկածամ սատակմանէն զարհուրեալ,  
Ի սահմանէն ճեպեաց փութով ելանել:

Կօշիկ յոտըս ցուակ ՚ի ձեռին փութացեալ  
Ըզգառն յուտել, կերպաւորեալ ըզՊասեք.  
Ճեպով զբացիս իւրաքանչիւր կողոպտեալ,  
Մեծաւ արամե յուզի անկան Մովսիսիւ,  
Թմբուկ քընար հընչեցուցեալ ծնծղայիւք,  
Ի ձայն ահեղլըքին զերկիրն ամայի.  
Միահամուռ յերթալ նոցին խնդութեամբ,  
Ել ընդ առաջ ծով խոչընդոտն ահարկու,  
Ոչ երեւեալ տեղի ուստեք փախստեան,  
Ըզգերեզման նըկատէին հանդիպոյ,  
Չայնք ցնծութեան փոխեալ համայն ՚ի կական,  
Գանգատանօք խիզախէին ՚ի Մովսէս,  
Որոյ առեալ ձայն հրամանի յԱստուածոյ,  
Աքանչելածահրաշ ձգեաց ՚ի ծով զգաւազան  
Պատառեցաւ խոր ցանգունդս ծովն ահագին,  
Աւեօք հիւսեալ պարիսպ կարծես ամրակուռ,  
Ահազնատես վերամբարձեալ երկուստեք,  
Մօրուտ ճահիճն ՚ի գաշտ փոխեալ ծաղկածին,  
Ուր վազս առեալ իբրև ըզձիս ճախրեցան.  
Մինչ խնդային ազատ փրկեալք համօրէն,  
Հա ՚ի հեռուստ զոփիւնք ոտից և փոշի  
Օդապարեալ մինչ յամաս երկնից երեւէք,  
Եբրայեցիք տեսին դարձեալք ՚ի թիկունս  
Հարան զգետնի յահի մեծի ըմբռնեալ:  
Ի զեղջ անկեալ թողլոյ զնոսա սարասեօք,  
Ըզհետ պնդի մեծ բանակօք Փարաւոն,  
Հասից, գոչէ, մեծաւ լցայց աւարօք.  
Տեսեալ ըզծովն անջրապետեալ ՚ի հեռուստ  
Զարմանք կալաւ զողջոյն բանակընշուարեալ,

Բայց 'ի մօտոյ ճեղքեալ տեսին երկուստեք  
 Պարսպածե շրջալատեալ պատուարաւ,  
 Յանդգնեցան յանդունդս ըզհետ երթելոց,  
 Յուղւոյն կարծեալ առնել զնոսա յետադարձ:  
 Զգեաց Մովսէս ըզգաւազանն հրաշագործ,  
 Ճամբարն ողջոյն այն ինչ զանդունդս հատանէր  
 Մինչդեռ ողջոյն բանակն յանդունդս աճապարէր  
 Յալեաց դիզան փրլաւ պատուարն ահազին,  
 Ճամբարն ողջոյն Փարաւոնաւ ծածկեցաւ,  
 Կորեան հեծեալքն հետևակօրն համագունդ,  
 Ի չէնն ոչ որ զերծաւ գառնալ գուժատու,  
 Յուրախութիւն ազգին սրբոյ մեծասրանչ,  
 Ուր ցնծութեան լըցին ձայնիւ զանապատն,  
 Մեծ արձագանդ ձայնիցն եհաս ցԵզիպտոս,  
 Խոկոյն Մովսէս ձայն վերերգեաց բարձրելոցն  
     Օրհնեալ ես Տէր, մեծ ես յերկինս ևյերկի,  
 Հըզօր Աջովդ հաներ զմել յանդնդոց,  
 Սրտմտութեամբդ պաղեցան ջուրը և լուծան,  
 Զօրու ծանու ըզգարաւոն ընկըզմեալ  
     Ընկըզմեցեր ըզհետեատկս հեծելովք,  
 Ոչ ոք զերծեալ իջին ի խորս դըժովսոց,  
 Սնդունդք ծովու մըռնչելով ծածկեցին  
 Ի մեծասաստ զօրութենէ Տէր բռումիւ,  
 Այլ մեք փրկեալ հըզօր ձեռամբդ յայլազգեաց,  
 ԶԱՀ.քո օրհնեմք անեղբական օրհնութեամբ,  
 Տէր Սափաւովթ ամենայազթ, մեծ ես դու,  
 Ի մի ակնարկ քոյովն, բարձրեալդ ահարկու,  
 Գողան լերինք, սարսի աշխարն 'ի հիմանց,  
 Ամեներին արբանեկել պարաւանդք.

Քեզ յեղելոցս փառատրական օրհնութիւնք  
 Միշտ և յաւէտ յաւիտենից յաւիտեանս,  
 Ի հրաշալիս փառաւորեալ, մեծ Աստուած:  
 Անակնկալ զերծեալ յահեզ վըտանդէ,  
 Ըզձեռն հզօր իւրեանց ծանեան առաջնորդ,  
 Որ Մովսէսի ըըպովն Աստուած աջակցէր,  
 Յուղի անկան յապագայից աներկիւզ,  
 Որսէս հօտից խնամէ զերամսքաջ հովիւ,  
 Աստուած սոյնաէս գգուեալ խնամէր անկարօտ,  
 Պատրաստական տուեալ նոցա դհացն յերկնից,  
 Զօրհանապազ տեղայր յերկնուստ մանանայ,  
 ԱՌ ամենայն ճաշոկ լիեալ բաւական,  
 Արբանեկեալ ստ'ախորժելց ցանկութեան.  
 Կարգեալ նոցա ամալ 'ի տօթոյ հովանի,  
 Բոց աստեղաց ի գիշերի սիւն լուսոյ,  
 Ամենուրեկ անվրէպ նոցին ուղղեկից:  
 Ուր Մովսէսի ոտից գնացք ընթանայր,  
 Խարայէլեանք հետևեին համագունդ,  
 Ուղլոյն անգէտք առաջնորդին հետեորդք:  
 Ապախտ մարդկանն ի քրթմնջին բնաւորեալ,  
 Տես ինձ զիարդ կարծամտեալ ծարաւու  
 Խիստ վիճակին եղիպտական ցանկանան,  
 Ուստի Հզօրին զերծան Աջոյն հրաշամօր:  
 Լուեալ Աստուած ըզքրթմնջիւնս, ամբոխին,  
 Յոյց Մովսէսի շտեմարան ջուրց զապառաժ,  
 Ուստի երկիցս հարեալ ըզցուալ բըխովեցոյց:  
 Մարզիկ մտօր ոչ իմացան կուրացեալք,  
 Թ'է աստուածուստ գաւաղանին գօրութիւնայ  
 Որով իւէք երբէք կարօտ ոչ մնասցեն.

Բայց միշտ տժգոհ ամենայնիւ ասէին,  
Ո՞ւր է կաթսայն մեր մասիր այն համեղ,  
Շուրջ պարաւոր երբ նստէաք հրճուանօք,  
Ո՞ւր տիս խօտոր և մեղրուալով ձուկն և սեխ,  
Թէ տայցը ոք մեզ և ճաշէաք մեք ցյագուրդ,  
Ո՞չ և քողեալ եմք յուտելոյ զմսնանայս,  
Խրաքանչիւր լային առ գուռս վըրտնին:  
 Դանգատանաց Մովսէս սոցին ուարտասուաց  
Չըհանդուրժեալ, գիմեաց առ Տէր ձայն բարձեալ,  
Զսոսա ուսաբ' յագեցուցից մնեղինօք,  
« Ասես «գրկեա իբրև ստնտու ըղսոսա,  
» Որովայնի միթէ իմոյ ծընունդք են,  
» Առ ըղկեանս իմ՝ գերծ յազգէս յայսմանէ: »  
« Տաց վաղիւ միս, ոչ միօրեայ, Տէրն ասաց,  
» Ոչ տասնօրեայ, երեսնօրեայ տաց սոցա: »  
Շնչեաց հարաւ, լրտամարզին կանգնաչափ  
Անկաւ լըցոյց ձիգ յասպարէզ զդաշտավլայրս:  
Մինչ պակասեալ միսն յատամանց Տէր նոցա,  
Յանկարծ մահու տարածեցան 'ի դոշտի:  
Զինչ կայր առիթ քրթմնանացն անհամբոյր,  
Ուր Աստուած էր նախախնամող մեծ նոցին  
Յամենայնի ամենուրեք խնամարկու.  
Մարդ է բնութեամբ ասլականեալ միշտ տժգոհ,  
Բարիք առուիւ թէ յորդեսցին գոհ նա չէ.  
Թէ 'ի բարեաց յանկարծ անկցի 'ի չարիս,  
Ունել կարծէ փոփոխութեամբ ըղբօսանս:  
Այսպէս մարդկանն ապականեալ բընութիւն,  
Ի վատութիւն անկեալ եղծաւ անյարիր.  
Ոչ պարգեօք և ոչ պատիւք զգաստանայ,

Այսչափ խնամք եցոյց Աստուած ո՞ր ազգի.  
Ոչ շատացեալ լրկ օրինօք բնականօք  
Ըզմարզն ածել 'ի բուն ստեղծեալ 'ի պատկեր,  
Զտասնաբանեայն գըծագրեաց ըզպատգամ,  
Լուսաբանեալ մի ըստ միոցէ ընդ երկար,  
Եբրև դայեակ հոգաբարձու անձանձիր  
Հոգայր զնոսա, և հրահանգէր անդադար,  
Բարեպաշտօն և մարգասէր առ լինել,  
Սպառաւածայնոց և մարդկայնոց պատկառ կալ.  
Հոգ խնամք այսչափ, և խրայէլ արմարզի.  
Զամն քառասուն ձորձք և կօշիկք ոչ հնացան  
Ոչինչ իւիք եղեն կարօտ յաւազուտս.  
Միւտ ապերախտ յար քրթմնալող իսրայէլ,  
Յանցաւորաց 'ի գլուխս հսկէր միշտ պատիժ,  
Որոյ զառաջն առնոյր Մովսէս մերթ ընդ մերթ:  
 Զտասնաբանեայ ըզպատգամն Տէրն իւ ազգեաց  
Վառէր Մինա լեւառն ահապին հրաբորբոք,  
Զիգ յասպարէզ հնչեալ ճայթմունք որոտմանց,  
Ի տեսլինէն, զողայր Մովսէս ահապեկ,  
Ի պակուցումն խրայէլի Տէրն առնէր  
Զտասնաբանեայն ուժգին ազգել ամբոխին,  
Տէր ծանուցեալ զինքն և հանուրց վեհապետ:  
 Ի Սինայէ կոչէ առ ինքն ըզլովսէս,  
Կոփեալ տախտակ առեալ ըզհետ քարեղէն,  
Առ գծելոյ տասնաբանեայ ըզպատգամն,  
Առ անմոռաց յաւէրժ մնալ ազգէ յազգ.  
Քառամնօրեայ անդ ժամանակ նա յամենաց  
Եւզգնորանին յառնուլ ձեւոյն զօրինակ:  
Քառասնօրեայ անդ յամեցման Մովսէսի,

Բարձեալ կարծէր ըզնա Աստուած 'ի միջոյ,  
Ազգ դառնացող խրայէլի յուսահատ,  
Խռով հարեալ միհամուռ ահագին  
Զանապատին հանէր յեթերս ըզիոշին,  
Ամբուս ուժգին ձայն արձակեալ գոչեին,  
Չիք մեր Աստուած և ոչ Մովկէս առաջնորդ,  
Յանապատիս զի՞նչ արացուք յամայիս,  
Քաղաք կամ գիւղ ո՞ մեզ ցուցցի բնակութեան.  
Խոհեմագոյնքն 'ի նոցանէ ազգէին,  
Մի՞ 'ի շրվոթս զազգն արկանել համօրէն,  
ՅԱստուածընդգէմ տացուք հրամեշո՞ի յուղմանց.  
Յամրոխն անսաստ դիւաց մտեալ լիգէոն,  
Առ Ահարոն խուժեալք ասեն, ուր Մովկէս,  
Ուր Աստուած մեր, չեն 'ի միջի, մեք կորեաք,  
Աստուածս արտ, իւ մեք գտցուք զելս ուղւոյս.  
Սա ըմբռնեալ յանհընարին 'իտագնապ,  
Կանգնէ նոցա հորթն 'ի պաշտօն ոսկէծոյլ զիսոյն,  
Սինա լեառն ըզիերմութիւն դեռ պահէր,  
Եւ Խրայէլ, նա սառեցաւ յԱստուծոյ,  
Այսչափ հրաչից անյուշ եղեալ ապերախտք,  
Տես Խրայէլ, ահա գոչեն, Աստուած մեր,  
Որ զմեղ եհան յԵզիպտոսէ գորութեամբ.  
Խնջոյս արկեալ 'ի զիներքուս ընկղմեալ,  
Եւ պարաւորք 'ի ձայն ահեղչուրջ զորթով,  
Յառնեն կայթեն ծերը և տղայք պարանցիկք:

Եւ Մովկէսի լցեալ աւուրք քառասուն  
Առեալ զօրէնս զաստուածագիծս էջ անտի,  
Եւ 'ի մօտել 'ի Սինայի ըստորոտ,  
Յեսուս ասէ, պատերազմի լսեմ ձայն,

Կրկնէ Մովկէս պատերազմի այն չէ ձայն,  
Եւ ոչ հըգօր յաղթականաց զօրութեան,  
Վհատելոց վատաց խանչիւն զիներբուաց.  
Եւ 'ի հեռուստ տեսեալ ըզէորթն ոսկէծոյլ,  
Եւ ըզնովաւ երկրպագու զիսրայէլ  
ԶԱստուածագիծ հարեալ պատգամս ըզգետնի,  
Չեն պէտք սոցա, ասէ, պատգամք Աստուծոյ,  
Եւ խորտակէ այրն Աստուծոյ բարկասաստ,  
Առ իս մատիք սուսերաւորք քաջք, ձայնէ,  
Աստուածակողմ որ ոք իցէ մատիցէ,  
Կոտորեցէք հարէք անխնայ զանօրէնս ունանաց  
Յարեան ճապաղ և դիակամբք լցաւ դաշտ  
Երեք հազար մարդկան արեամբ զիջաւ Տէր,  
Քաւեաց ըզմելս անօրինաց բանակին:

Հանդոյն դիպեալ ըզպատահմունս տեսանեմք  
Այժմ ոչ այլազգ քան յորթապաշտն յիսրայէլ.  
Ի Քրիստոսէ սերկեան օտար Քրիստոնեայք [սէրք],  
Մարդիկ անսաստք, ամբարտաւանք, անձնա-  
Առանց ուսման Աստուածաբանք ծաղրածուք,  
Դժուարիմաց տառս ծամածոեալ ըստ քմաց,  
Վարդապետեն ընթացակցաց զանարժանս,  
Բարեպաշտօն զգօն լսելեաց անախորժ:  
Զաւետեաց գիրս ժամանակիս պաշտօնեայք  
Կնքեալ պահեն և զօրինաց ըզպատգամս,  
Յոտնակոխից ըզմարգարիտս զերծուցեալ,  
Նախանձաւորք քրիստոսական ընթացից,  
Լոեալ մնան ժամանակիս նորոգման,  
Որպէս տեսաք առ Մովկիսիւ 'ի հընումն,  
Որում ձայն տայ գարձեալ Աստուած ելանել

Մինչեւ ոսկերք յԵզփալոսսէ ելելոց, ուստի մասի ու Զափահասից ամենեցուն ցրուեցան. և Երկու գործ Քառասահամար թափառելոց վրբանաւ, ուստի Երկու և եթ մտին յերկիր աւետեաց, Մատաղ մանկամբք Յեսու Քաղէք Ժառանգորդք; Եղեւ Աստուած և Մովսիսի վրէժխնդիր, Յերկրայս գթելոյ գայթակղութեան ՚ի վիմին, Երկիցս հարեալ: Չուրն ՚ի վիմէն բղխեցոյց, Տըկար ցուցեալ զգօրութիւն Հաստովին, Ոյր վասն հեռուստ տեսեալ զերկիրն աւետեաց, Ի լեառն Նաբաւ անցայտ շիրմաւ վախճանի: Աստուածախօս աստուածատես այրն ընտիր Թէ պատճեցաւ, մեղաւորաց զինչ լիցի: Խորայէլի եկաց Յեսու առաջնորդ.

Մովսէս ՚ի զիր ետ զօրհնութիւն և գանէծս, Խարայէլի յաւերժական յուշարար, Յայսօր վրիպեալ ՚ի պայմանաց օրչնութեան, Զգեցան զանէծս արկեալ զիրեամբք իբր հանդ:

Բայց Տէրն երկնից անյալթական զօրութեամբ Խառն ընդ նոսա ջնջել զոսոխ մարտակցէր, Զթագաւորաց զաթոսս ողջոյն տատալեալ, Զինքն աշխարհի Տէր իսկապէս ծանուցեալ, Զերկիր ըերբի զեղոն կաթամբ և մեղոն, Լզիսոստացեալն Աբրահամու, ետ թոռանց, Յեսուաւ արար ժառանգ երկրին աւետեաց:

Ի վախճանել Յեսուայ, չարին հակամէտ Տես զիսրայէլ, թողեալ զԱստուած զօրութեանց, Պաշտել զԱստուածս ընդ այլարդիս ժպրհեցաւ,

Ի լեառն՝ առեալ կրկին տախտակք քարակոփք. Եւ անդ յամեալ քառասանօրեայ ժամանակ, Անտի գիմօք լուսաւորեալ իջանէ, Աստուածագիծն հանգոյն նախնւոյն ՚ի ձեռին. Ածել զմարդկան ՚ի պատկերի Աստուածոյ, Ոչ շատացեալ լոկ բընական օրինօք, Ինքնին ձայնիւ ազգի ազգի հրահանգօք Զօրէնս դրօշմենը ձայնիւ կրկնեալ գիւրացոյց, Ըզսորանին ինքնին գծեաց զօրինակ, Զողջակիզաց և ըզզոհից հանգամանս, Սեղան անտաշ քարամբք կանգնել հրամայէ, Եւ զնըւիրաց զօրէնս կարգէ տիրաքար, Բատ մեղանաց օրինադրեալ քաւութեան:

Ոչ գգուանօք ոչ խստութեամբ ուղղեցան Միշտ անուղղայ յար ապերախտ խրայէլ, Աստուած կնքեաց ՚ի բարկութեան, ազգ ժըսմիհ, Տուն վատշըւէր դառնացողաց խստասիրու:

Հաստիչն ինքնին Տէր ծանուցեալ հրաշանայր, Ի բոին կալեալ զամանձ աշխարհի տեսչութեան, Խսրայելի բուռն երեկէր տիրաքար, Ածել ուղղել զազգն անուղղայ մերթ ընդ մերթ, Դաշտք ընդ ոտիւք առիւնոռոգ տամկացեալ Ոսկերոտիք անտաստ մարդկանն հողմահոս, Երկիր եկուլ ըզդաղանեանս ընտանեօք, Եւ բիւրաւորք գիւաթաւալ օձահարք. Նախանձ ընդդէմ ժըտօղքն օտար բուրվառու Երկնատեղաց Կորխեանքն հրով մոխրացան: Բայց Խարայէլ միշտ ՚ի չարին հակամէտ, Բիւր յընթացից բընաւ երբէք ոչ կասեաց,

Ոյր վասն Աստուած մատնէր զնոսա սրտմոեալ  
ի գերութիւն տիրացելոց այլազգեաց .  
Եւ ՚ի գառնալ նոցա յԱստուած կենդանի ,  
Փրկէր զնոսա քաջի արամբք զօրութեան  
գոդոնիէլի , Սամեդարայ , Բարակայ ,  
Գեղէոնի , Հզօր Սամիսոնի , Յեփթայեայ .  
Բայց մերթ ըպկուռս և մերթ զԱստուած պաշտէին  
Ըստ հաճոյից կամաց իւրեանց փոփոխեալ ,  
Մինչեւ Աստուած կացոյց նոցա թագաւոր ,  
Ըստ օքինաց հովուել զնոսա հայրաբար ,  
Եւ տեսանող յաստուածակոյս կողմանէ ,  
Խարայէլի ըզկամս ազդել սպառնալեօք :  
Չեթող Աստուած վասն հարց իւրեանց զԽարայէլ ,  
Մերթ գգուանօք մերթ խստութեամբ երեկը .  
Դառնացողաց տուն կոչեցաւ Խարայէլ ,  
Անդարձ անդեղջըսա հաճոյից խստամիրտ .  
Եթող ելիք ՚ի վախճանի անարգեալ :  
Յառուրս անգամ թագաւորաց մերթ ուղիղ  
Մերթ ընդ նոսա կաղայր յաճախ յերկուս հետու :  
Միշտ բելիարայ գոգցես անվրէսլ լժակից  
Չողն զօձաձե օձահարից վիրաբոյժ ,  
ի բարձրելոյն տեսչութենէ ընձեռնեալ ,  
Աստուածական նոր եռանդեամբ ՚ի պաշտօն  
Վերականգնէ Խարայէլի բանսարկուն ,  
Սնուն եղեալ մեծ օձ Աստուած Նեեսթան ,  
Չոր ամս բազումս խնկեալ պաշտեաց Խարայէլ ,  
Մինչեւ եբարձ բարեպաշտօնն Եղեկիա :  
Աստուած մարդկանն ազատ կամօք ըզբօսնոյր ,  
Մերթ տհաճեալ մերթ հաճութեամբ բաղցրանայր ,

Ոչինչ մարդկամբք տեսիլս պարզէր ըզգաղտնեաց  
Զավագային դիւրել նոյցա զառնելիս :  
Աթոռ կանգնէր փոփոխակի կործանէր ,  
Խսրայէլի զիւր ծանուցեալ տեսչութիւն .  
Զաւուրս հիւսէր առատութեամբ և սովու .  
Հուր սուր սպառնայր և գերութիւն դժպատեէ .  
Դաշտք ոռոգեալք երբեմն արեամբ անխընայ ,  
Չորք դիակամբք Խսրայէլի լեռնացեալք ,  
Քան ըզկրկին ամս առաւել հաղարաց  
Վարեալ բազում եղանակօք ընդ նոսա .  
Եղձեալ պատկերն ըզտիպ չեզիտ նախնական ,  
Ոչ բնականօք ոչ երկնատուր օրինօք .  
Մարդն ըստեղծեալ ՚ի պատկերի Աստուծոյ ,  
Սագրիչ դիւէն ապականեալ բնութեամբ  
ի նորոգումն անեղծութեան գալ չէր մարթ .  
Խանդաղատէր և երկնաստեղծն ՚ի նոսա ,  
Կըշիոն իւրոյ սիրոյն ծանր էր քան ըզմարդ ,  
Մարդոյն դիւրել ոչ դադարէր զապագայն ,  
Գըծագրեալ զայն առակօք բազմազան ,  
Համբուն ուղղեալ ՚ի նըկատեալ յիւր վախճան :  
Որպէս ըզԱէմ մարդկան սերունդ սեփական  
Պահեալ ինքեան յաշխարհակուլ հեղեղէ .  
Սյոնպէս զԽաւիթ ընտրեացյաղարտ աթոռոց  
Հիմն արկանել եղծեալ մարդոյն նորոգման ,  
Մարդն անհրահանգ ինքեան թողեալ ըստ կամաց  
Միայն բանիւ գերազանցէ անբանից .  
Գերբնականէն զուրկ ընթանայ գայթ ՚ի գայթ ,  
Սպականեալ բնութեան եղեալ խաղալիկ .  
Տէր կարծէ զինքն ամենայնի լեալ աղատ ,

Խսործ՝ ՚ի խորս սանձակոտար ընկղմի,  
Միտք մթագնեալ սիրա բորբոքեալ անդգայ,  
Մէգ ըզբբօք մածեալ վաղէ կոյր զկուրացն,  
Զերկիւղ զամօթ կիրքն ալէ լուծ ընկղուղէ.  
Ոչ հարազատ ոչ ընտանիք ոչ ծընողք,  
Կեայ ինքն ինքեան, միշտ շահասէր անձնասէր,  
Յափշտակիչ, եղբայրատեաց արիւնուուշտ,  
Եւ զեղծ բնութեան կարեաց կըբից լեալ գերի:  
Չորրկ ՚ի չնորհաց ապականեալ բնութեանք մարդ  
Վայրի գաղան դիմօք և եթ որչի,  
Միով մկեալ անբանք ախտիք վարդակին  
Սա քան զնոսա բազմօք գլեալ խրսխտանայ:  
Աճա քեզ մարդ, վայրի գաղան մարդագէմ  
Ոչ այս մարդ է կերտոււած ձեռին Վատուծոյ,  
Սա մարդ նորուն հրամանին ոտքնհար.  
Յորդւոց որդիսնախաստեղծին պայազատք  
Իբր ըզմանուկ մժօք տհաս և խիկար  
Երևելեօքս տըզայտաբար զբանուն,  
Բարին և չար յիւրոց կրից անորոշ,  
Յոր ինչ միտէ եղծեալ բնութիւնն ախսարծէ  
Ընդ անբանից կըշեաց գանձին ըզպատիւ,  
Մղեալ կարեաց ՚ի բուռն ախտին ազուական,  
Անկիրթ անծոյժ լեալ անխրստիր անձնատուր,  
Ու՞ր պարագրի Հոգին փշեալ յՎատուծոյ,  
Զիք բնաւ ՚ի սմա նշմար նորուն պատիկերի,  
Ընդ անբանից կըշեաց զանձին ըզպատիւ,  
Զիամրդ պատկեր անուանեցուք նորին զմարդ:  
Ի նորոգոււնն որպէս տեսդուք եկեսցէ:

Հրաշխւք անհաս խստիւ քաղցու մերթ ընդ մերթ .  
 Զազատութիւն սանձահարել չկամէր ,  
 Մարդն իբր ազատ եղծաւ կամօք ինքնօրէն ,  
 Նովին կամէր 'ի նորոգումն հանդերձել :  
 Ի սերնդոց առեալ մարդկանն ընտրանաւ ,  
 Զարդար ըգջոց ընդ բելիար մարտակից  
 Հանդիսատես կացեալ նըմին 'ի վերուստ ,  
 Չուարճանայր դիւին գտեալ յաղթական ,  
 Համբերատարն յամենայնէ մերկացեալ ,  
 Որդեկորոյս , համակ 'ի վերս անողորմ ,  
 Յաղբես նստեալ , արքայակերպ ճոխանայր :  
 Ըդիանիէլ 'ի գուբն արկեալ առիւծուց  
 Յամենածախ պահէր ժանեաց անվրկանդ :  
 Զերիս մանկունս 'ի բարելոն 'ի հնոցին  
 Անկէղ պահէեալ , 'ի չորրորդէն բոցն ակիւ  
 Զեղոյր արտաքսուրջ ըզմարդկամբ ճարակէր ,  
 Հանդիսարան պարզեալ զաշխարհ զրօմնոյր  
 Դիւրել նիւթել զավագային նըպատակ :

Կանգնեալ դիւցազն և ըզկանայս ընտրանաւ  
 Բիւրաւորօք հանդիսացեալն առակէր ,  
 Ի ծամելիս Սիսարայի տես վարսեալ  
 Ցից երկաթի ձեռամբ կնոջն Յայելայ ,  
 Թաւալ անկեալ արինոռոդ ընդ ոտիւք :  
 Աստեղը յերկնից ճակատեցան շանթահար ,  
 Փախուստ տուեալ 'ի վրանն անկաւ խուճապաւ ,  
 Յողոքական բանից կնոջն եղկացաւ ,  
 Ի ծարս իւր փոխան ջրոյ կաթն արբեալ  
 Յապահովել ըզկեանս ինդրեաց ընդ փեղկիւք ,  
 Անդ անխըլիրդ չուառականն յաւէրժ մնաց :

Գողիաթայ երկաթապատ հսկային  
 Ո՞ր յաղթականն ել զառաջեաւ ըզգետնեաց ,  
 Ոչ այր հուժկու , ոչ սուր , ոչ տէգ նիզակի ,  
 Հովիւ խարտեաշ պարապարաւ սատակեաց ,  
 Հայհոյանացն առեալ զկլշիոն յԱստուծոյ :

Ըզգողեփեռն ո՞ տապալեաց ըզգոռոզն ,  
 Ոչ ձեռն հզօր , ոչ սուր ոչ նետք դարանաց ,  
 Այլ գեղ կնոջն ընդարմացոյց 'ի կորուստ ,  
 Տըկար բազկաւն վերնագունին նըպատիւք ,  
 Դիւցազն Յուղիթ ձգեալ զդաշոյն յազդերէն ,  
 Երկիցս հարեալ զարբեցելոյն առ ըզգլուխն :  
 Ո՞ Մուրթէի 'ի Համանայ պատրաստեալ  
 Զյիսունկանզնեայ ցիցն Համանայ փոխադրեաց ,  
 Ոչ Եսթերայ , այլ բարձրելոյն զօրութիւն ,  
 Անյաղթական իւրոյ աղդին ատկաւէն ,  
 Ի ձեռն մարդկան Աստուած առեալ խաղալիկ :  
 Զայր հանդերձէ համբերատար աննըկուն ,  
 Հնարիւք զինեալ զկանայս կանդնէ յաղթական :  
 Իւր տեսչութեան հանդիսարան տիեզերք ,  
 Ակնարկութեան արբանեկէ բնութիւն ,  
 Թէ բանաւորք և թէ անբանք հպատակեալ .  
 Սզատ կամօք Վերին նպաստիւք բաւականք ,  
 Անբանք մղեալք բերման կրից գերեվարք .  
 Հանդիսատես Տեսուչն հանուրց ցերք կացցէ ,  
 Միօրինակ դէպք իրերաց պատահեալք ,  
 Գետոց գոնակ վարեալ մղին սըրընթաց :  
 Այլ տեսարան աէտք են բանալ նորատես ,  
 Աշխարհ համբուն նոր ըզգեցցի կերպարան ,  
 Զոր տեսանողք յառաջագոյն աղդեցին

Այսու և թ նորակերտի այս աշխարհ չ կանչափ  
 Այն որ կուրի խարխափեց նըմանեալու պարագան է Ա  
 Յետո ընկրկի քայլափոխէն երկուցեալ . ո՞ւ այս Յ  
 Սնխելսհաս որպէս մանուկ չէ կարողացած ավազ  
 Երևելեաց լինել ճշգիւ խելամուտ, ու մասմաւածաց  
 Այսու և մարդ ՚ի մեջն ճնեալ Նախահօրն է  
 Որդի լինել Երկնաւորին և ժառանգ, ո՞ւ ամէն Յ  
 Նորոգողի և Միջնորդի է կարօտ : Ճնամբ բար Ա  
 Յայսվայր տեսաք գաստիարակ քաղմախնամ  
 Ընորեալ ազգին կացեալ գլխատուած, հովանի,  
 Զալումատաւորսն հետեւ տեսեալ երախտեաց  
 Խնամող Տեսուչն անտես եղեալ ապախտեաց  
 Արգահատեալ անկրան մարդոյն իւրակերտ,  
 Զաթոռ փառաց թողեալ յերկինս իջանել  
 Ըզերպարանն առնուլ մարդոյն հողեղէն, Արաշ. Ս  
 Վերականգնել զմարդն անկեալ պատրանօր  
 Առաջնորդել կենաց նորին քնթացից  
 Վերաթեւ անկեալ գաստուցն՝ ՚ի տեղի,  
 Անհաս մտաց հողեղինացս այս ձեռնարկ,  
 Վեհապետին կարօտ ձեռին գորութեան  
 Աչա մինչ մեր զայսու մտօր գեղերիմք,  
 Երկրաւորաց նորաստեղծման եհաս ժամ:  
 Ամենակալն համագոյից միութեամբ  
 Խորհուրդ տռեալ ճեղեր զմարդկան փրկութիւն  
 « Մեր սիրասունք խաւարարդել ՚ի բանտին  
 Զրկեալ ՚ի մէնջ ցերք մընացեն տրամազգեաց  
 Բաւ է դիւին ցարդ աշխարհի տիրանալ,  
 Էջ համագոյ իմ փառակից գոյակից,  
 Առ զմարդկութիւն յԱստուածութիւնդ անշրփօթ,

Ըզմեղանաց յանձին լուծեալ ըզպարտիս հայութ ունչ  
 Ըստուերակերպ զոհից լըրումն եղիցես, ու զանաց  
 Երկնահանոյ լիցի ըսպանդ քո անձին .  
 Այսու և եթ երկինս երկրի խառնեացի  
 Եւ սրբեացի արեամբ երկիր յանիծից,  
 Դասք լըրասցին անիծապարտ անկելոց,  
 Այլ ոչ այժմեան յիսրայէլեան սերնդոց,  
 Անկցին արտաքս այն անօրէնքն համօրէն,  
 Որոց ապախտ ըզշրացալիս արարեալ,  
 Մեղ հակառակ հանդիսացան խստախրաք,  
 Արևանդ հեղման սոքս կացցեն պարտապանք,  
 Եւ ՚ի չորից հողմոց երկրի պաշտեսցեն  
 Զնըւէր զոհիդ ցկատարած աշխարհի » :  
 Խորհրդայս այսմ հասու չեղեւ բելիքար .  
 Զի և անգամ խմանալեաց էր անհաս,  
 Հոգեղինացն է անմատոյց Դաքիրացն  
 Ուր տեսչութիւն տիեզերաց հայթայթի :  
 Պատգամաւոր Պետն հրեղինաց Գարբիէլ,  
 Առեալ զթուիչս ՚ի Նազարէթ սաւառնի  
 Առ կոյս Մարիամ Դաւթի տանէ անարատ,  
 Սա սարսափեալ սոսկայ ՚ի տես Զուարթնոյն,  
 Զուարթունն ողջոյն ձայնէ Տէր ընդ քեզ,  
 Կոյսն այլայլի, հարցեալ ողջոյնս զինչ իցէ,  
 « Մի երկնչիր, զԱստուածորդին գու ծնցես ».  
 Զիմրդ ինձ այդ լիցի ես զայր ոչ գիտեմ.  
 » Ի քեզ Հոգին սուրբ եկեսցէ, յաւել նա,  
 Եւ հովանի քեզ զօրութիւն Բարձրելոյն ».  
 Արատ գալոյն կոյսն երկնչէր կուսութեան,  
 Անեղ վըճառցն հասու եղեալ սրբութեան,

Հստ բանի քում անդէն կնքեաց զԵղիցին  
կամացն հըլու Տեառն իմոյ կամ աղախին:  
Յարգանդ կուսին էջ Միածինն 'ի չօրէ  
Դողաց աշխարհ սիւնք սարսեցան Եթերին,  
Յընդերս երկրի ձայնք հնչեցին յանդնոց,  
Սանդարամետն յիւրոց յալից շարժեցաւ.  
Անդեւհպետն 'ի վեր սստեաւ սարսափմամբ,  
Վաղեաց դիտել Ծզկործանումն աշխարհի.  
Վրիպեալ խմբեաց համագումար զարբանեակո,  
Յայսնել նոցա զելս 'ի դերև յիւր կարծեաց.  
Համազգիք իմ, ասէ, իշխանք, խաբեցայ  
Երկրիս երկնի յահեղ ուժգին դոփմանէն.  
Ըզգարեիէլ տեսի իշեալ յօթեան  
Ի նըւաստ գեզջ, բայց թէ առ թնչ ոչ դիտեմ,  
Գուցէ ըզթես վերտարձն սաւառնեալ,  
Բաղխեաց ցնցեաց ըզմելորտակն աշխարհի.  
Ես զայլ դաշնակ յերկնս լուայ ցնծալի,  
Զինչ մեք երբեմն յաւուրս տօնից համախռմբ  
Ի փառս իին 'ի վաեմ նըւագս հնչէաք,  
Մեծի գործոյն սկիզբն եղեալ գուշակեմ,  
Մարգոյն անկմանն 'ի խորհրդեան զոր լուայ,  
Զմոլորակօր ըրջան առեալ դիտեցի,  
Ուր Նահապետք և Մարգարէք կայացեալք  
Ակնկալեալք աղատութեան սպասէին,  
Տեսի զնոսա այլակերպեալ ցնծալիցք,  
Գէթ յանձանօթս անդէն մտեալ իմասցուք.  
Հապա քաջք իմ, փութացարուք ձեռն 'ի դործ:  
Գոռողն ասաց, իւրաքանչիւր ցրուեցան:  
Եղիցի ձայնն յերկինս հնչեալ կրծուալի,

Ի զարձն անդրէն աւետաւոր հրեշտակին  
Անցեալ 'ի զլուխ դասուց Պետաց հանդիսին,  
Մրեերգենից փառատրութիւնք բարձրելցն  
Զերկինս երկնից հնչեցուցեալ լնուին.  
Հնչէր երկին 'ի մեծ նըւագ դաշնակաց.  
Ի ձայնն ահեղ աստեղք գոգցես գողացին.  
Երկիր սարսեալ ձայն արձակէր յանդնոց.  
Եւ Բելիար կործան կարծեալ խաբեցաւ:  
Սնդնցեհպետն հետաքնին ոչ կասէր,  
Դասնայր ըրջէր զմոլորակաւս անդագար,  
Յարկ աղքատին լոյս նշմարեալ գերահրաշ,  
Մօտել ճգնէր յետս ընկրկէր շանթահար,  
Տեսին ըզնա հանապալոր տագնապէր:  
Իսկզբանէ ակըն եղեալ Բելիար  
Մասնակցութեան աստուածային բարձրութեան,  
Ճգնէր որսալ ամբարտաւանն ըզմարդիկ,  
Ա.անել զնոսին իւր տէրութեան 'ի բաժնի:  
Որպէս յանդունդս ովկիանու ալէկոծ,  
Ծանրաբեռնեալ նաւ միրկաւ տատանի,  
Մերթ ամբարձեալ յաստեղատունս մերթ յան-  
Խորտակելոյ անցուշա առեալ երեոյթ. [ գունդս  
Այս 'ի չնորհս ազգին նշան սեփական,  
Սովորի խորհէր առնել զնոսին չնորհապարտ.  
Ելից մտից մեղ պարտ նոցուն կալ պատկառ  
Ասաց, սրացաւ որոտընդուստ շանթապէս:  
Խորախորհուրդ 'ի սոյն եղեալ բանսարկուին,  
Խրայելի գայթակղութեան հնարս նիւթէր,  
Երշեալ զերկրաւ հասեալ 'ի լեառն 'ի Նաբաւ,  
ԸզՄովսիսի խուզեալ եգիտ ըզմարմին,

Ուր հանդիպեալ պետն Հրեղինաց Միքոյէլ,  
 Ըզբանսարկուն վիճմամբ յաղթեալ սաստկապէն  
 Սաստիւ ըլնա հերքէ անուամին Աստուծայ,  
 Որ խուճապեալ սրանայ գոչէ հոյհոյմամբ,  
 Կանգնել հնարիմ աստուածընդդէմ նոր պաշտօն.  
 Անափ վրիպեալ սրամառ թեամբ հեռանայ,  
 Զոր խորհեալն էր այլում թողեալ պատեհի.  
 Կնձիո ՚ի դէմ էջ նա ՚ի խորս անդնդոց  
 Համագումար շտապաւ խմբեաց զարբանեակս  
 Մէն մի նոցա ըգչնարս ուսոյց գարանաց,  
 Դարանակալ պարտ է լինել, ասէ, մեղ.  
 Որչափ կարողն գուն զործեսցէ նորոգման,  
 Մեղ միշտ նպաստ ՚ի բնութենէ կայ մարդոյն,  
 Փոփոխամիտ յար ՚ի պատրանս հակամէտ,  
 Մեր տէրութիւն միշտ մընասցէ բարգաւաճ  
 Յորչափ իշխեմբ կամաց մարդոյն անընդուստ,  
 Համա, ասէ, փութացարուք ձեռն ՚ի գործ,  
 Սուլէ անդունդ սաւառնաձայն ՚ի թեոց,  
 Ցածին շրջին զինորակաւս մարդաշէն:  
 Արգանդ կուսին աստուածընկալ ամբառայր,  
 Խարայելի բարբանջանաց լեալ առիթ.  
 Ոմանք կարծեօք այլք ստուգիւ բամբասեն,  
 Կոյսն ամօթխած ծածկէր զերեսս ՚ի տեսոյ,  
 Ինքեան պահեալ զաստուածահրաշ յայտնութիւն  
 Միշտ ազօթիւք յար սազմոսաց օրհնութեամբ  
 Յերկինս ձկտէր զերթ ծուխ խնկոց բոցատիպ:  
 Պատկեալն Յովսէփ շուարեալ խորհեր այր ար-  
 ջելի աղազս իւ կարասցէ գտանել, [ գար,  
 Գէթ շառակել այլ լուելեայն արձակել.

Դիմէր ՚ի դէմս զանապական կուսութիւն  
 Ծըփայր մաօք, և յորոշմունս շփոթէր,  
 Սապէս Յովսէփ ՚ի տատանման մինչ ծըփայր,  
 Տեսլեամբ Հրեշտակ յանդորր հանէր տուելով,  
 Մի երկիչիր առնուլ առ քեզ ըզՄարիամ,  
 Զ ՚ի նմա ծնեալն է սուրբ Հոգւոյն հովանեաւ,  
 Ամենակալ Որդի է նա Աստուծոյ,  
 Կատայի յաթոռ իւրոյ հաւայն յաւիտեան.  
 Հանգեաւ Յովսէփ ՚ի սիրտ ու ոզի զոհանայր,  
 Գգուէր գրգայր, չուրջ ըզիուսիւ իբրև հայր,  
 Կացեալ արդարն աւանդապահ յայնմ օրէ,  
 Սատուածնկալ տապանակին պատկանեալ:  
 Զայն սփուեցաւ զարմանահրաշ յդութեան,  
 Գրգեցաւ ՚ի լուրն ողջոյն Հրէաստան.  
 Գումարեցան գասք բարունեաց ՚ի մի վայր,  
 Մտուգել ՚ի գրոց Մեսիային ըզգալուստ,  
 Ոմանք պնդեն ըզգամ հասեալ գալըստեան,  
 Այլք շուարեալ այլընդայլց շաղփաղիեն,  
 Ըզմարգարէս պարզեն հանդէպ ծերունիք.  
 «Կոյս յդասցի, ծնցի որդի Լմմանուէլ»  
 Գրէ այսալէս մեղ Մարգարէ Եսայի,  
 Սոյնպէս բազում և յայլ անդիս Մարգարէք:  
 Ժամանակին ասեն կացցուք ծննդեան.  
 Տարակուսեալ ցրուխն մաօք անորուց,  
 Պահէալ խստիւ գաղտ զորոշմունս ժողովցն:  
 Ուամիկ մարդկանն աստ անդ խուժեալ հետա-  
 կամին իրացն հասու լինել վաղընդպայթ (Քնինք  
 Անկարացեալ ելի իրացն ըստառեն:  
 Զիրս նորահրաշ կայսեր լուեալ Յգոստեաց,

Աշխարհամար իւրոցն առնել խորհեցաւ,  
 Հըստատակացն բղթիւ գիտել ճշգորէն,  
 Զի մի Հրեայր անշատեսցին յինքենէ,  
 Այսր աղագաւ ընդ Մարեմայ և Յովսէփ  
 Անկան յուզի յԵրուսաղէմ փութացեալ,  
 Եւ ոչ գտեալ յիջեանին անդ տեղի,  
 Զետեղեցան ի մուր մի անրանից:  
 Աւր հասեալ ժամ Անարատին ծննդեան,  
 Զորզի ծնանի զիւր անդրանիկ նորահրաշ  
 Մարդ կատարեալ մանուկ մատաղ ստընդիաց  
 Լոյս համասփեռ անդէն սփափ գերարփի.  
 Հրեշտակ իջեալ բացօթէից անդ հովուաց,  
 Պահպանողաց իւրեանց հօտին երեեալ,  
 Մի երկնչիք տամ ձեղ, առէ, աւետիս,  
 Այսօր ծնաւ Աստուած և մարդ ձեղ փրկիչ.  
 Այս ձեղ նշան, մանուկ պատեալ գտանիցէք  
 Ի խանձրուրս եղեալ ի մուր անրանից:  
 Հրեշտակաց անդէն իջեալ բազմութիւն  
 Թևապարեալ փառք ի բարձունս գեղգեղեն.  
 Հովիք ապշեալ ասեն միմեանց ցնալիցք,  
 Համար եկայր ցԲեթղեհէմ երթիցուք,  
 Զի՞նչ է տեսցուք նշանս զոր ցոյց մեղ Աստուած.  
 Եկեալ տեսին զմանուկն հանդերձ մարբն իւրով  
 Հաւատացեալ երկիրպագին զարմացմամբ,  
 Հասու լինել անկարացեալ խորհրդոյն,  
 Մեկնին անտի ի գործ իւրեանց գոհացեալ:  
 Աստուածահայրն ի գիրկս առեալ զնորածինն,  
 Զաստուածափայլ ըդդէմն թանայր յարտատււ,  
 Հոգւովմարմով զբւարձացեալ խնդութեամբ,

Ի նոյն ի տիպ Աստուածամայրն Մարիամ  
 Խանդաղատեալ հալէր ի սէր համբուրիս. ածու ոյ  
 իւ Աստուածոյ սեպհականէր խորհեցան,  
 Եղեալ նմա թլիատութեամբ ութօրեայ  
 Յիսուս անուն ի Հրեշտակէն կոչեցեալ:  
 Նոր երեսոյթ տեսեալ աստեղ և մոգուց,  
 Անկան յուզի զաստղըն կալեալ առաջնորդ,  
 Նըւէրս բարձեալ ոսկի, կնդրուկ և զըմուռն,  
 Հասեալ սոցաց յԵրուսաղէմ խնդրէին,  
 Ուր է որ ծնաւ արքայն Հրէից, գիտիցէք,  
 Տեսաք զնորա զաստղըն փայլեալ յարեելս.  
 Հարցմանց իւրեանց զըրսոյց լուհեալ պատ ի պատ,  
 Առնուն անտի զընթացս աստեղըն ուղեկից,  
 Ուր Մանուկն էր յայրին վերայ աղքատին  
 Եկեալ եկաց աստղն հրաշաւոր շեշտակի,  
 Մտեալ Մոգուցն արքեան հակեն ըղճակատս  
 Երկրպագեալ զթագըն զնեն առ ոտիւք,  
 Բացեալ ըզգանձօն նըւէրսն հանեալ ընծայեն:  
 Յերկիր իւրեանց ընդ այլ դառնան ճանապարհ,  
 Լեալ իրապատած ազգեցութեամբ Հրեշտակին:  
 Օրինադրեալ աւուրք լցեալ սրբութեան,  
 Յելրուսաղէմ ածեն ծլնողըն ըզիսուս  
 Քառասանօրեայ, մուծեալ ըզնա ի տաճար,  
 Ըստ օրինացն առեալ Տեառն յանդիման,  
 Ուր ծերունին գտեալ անդէն Սիմէոն,  
 Այր երկիւղած աստուածընտիր և արդար,  
 Առեալ ի գիրկս զԱստուածորդին ըզմանուկն  
 Արդ զիս, առէ, ըստ բանի քում արձակեաւ,  
 Աշք իմ տեսին ըզիրկութիւն ժողովրդեան,

իսրայելի աղքին մեծի պատրաստեալ,  
Եւ ահա սա կայ 'ի կանգնումն ու 'ի գլորումն  
Յիթրայէլի, հակառակութեան 'ի նըշան,  
Եւ առ Մարիամ գարձեալ ասէ տեսութեամբ,  
Եւ 'ի քո իսկ անձն անցցէ սուր որոշիչ,  
Զի յայտնեսցին բազում սրտից մռայլ խորհուրդք,  
Անտի դառնան մանկամբ հանդերձ տրամադրեացք,  
Բանք ծերունոյն 'ի սիրտ ու ոգի մօրն ազգեաց,  
Լինել խորին բանիցն անձկայր խելամուտ.  
Մէն մի յակնարկ Մանկանն 'ի դէմ թալկանայր,  
Միշտ առնէին անցք սոսկալիք մըտակմարք,  
Կատաղութեան եղեալ զիտակ ամբոխին:

Յաճել Մանկանն և մօրն աճէր կրիցն հոգ:  
Տեղեկացեալ բնիփարայ այսոցիկ,  
Շըսկինդ հարեալ զազգն համօրէն խումապէր,  
Հետաքննիք անդ յամենուստ խոնէին,  
Հռչակ հարեալ այրն աղքատին լուսավառ  
Տիեզերաց փողէր Փրկչին ըղղալուստ:  
Բելփարայ 'ի Հերովդէս գտեալ մուտ,  
Խորոհրդակից կացեալ նմին զայս սազրեաց,  
Յերկեմենից և 'ի խոնարհ կոտորել  
Զարու մանկունս, յորս և գտցի նորածինն,  
Խսկոյն հրաման եղեալ դահճաց, ջարդեցան,  
Զարիւնն ընդ կաթն 'ի ստեանց կօրգեալ խառնեցին  
Երբեւ ծաղիկ անկեալ յերկիր նըռնենեաց,  
Բոսորաբուղիս յարիւնս մանկունք թաւալին,  
Արքայութեան տուեալ զանցինս գրաւական,  
Սոքա նախակին մեզ կանգնեցին յաղթանակ,  
Ըղկեանս իւրեանց փոխանակեալ նորածնին:

Յովէչի աղդմամբ յառաջագոյն Հրեշտակին,  
Առեալ փախեաւ մարբն ընդ մանկան յԵգիպտոս.  
Ի սադրանաց Աատան ելեալ 'ի թափուր,  
Յանկընարին մտեալ իւրովքն 'ի զայրոյթ,  
Համագումար իսկոյն ճեպով հաւաքեալ,  
Խորհել զարժան փառաց մանկանն աղարտման:  
Տեսանողօք բանից լրման Հօրին հանուրց,  
ՅԵգիպտոսէն աղդմամբ ելեալ Հրեշտակին,  
Ի Նազարէթ գան բնակել յիւրեանց տուն,  
Զի Հերովդէս Մանկանն ոսոլս սատակմարք,  
Բնթղեհէմի մանկանց զարեանցն ելոյծ վրէժ:

Իմաստութեամբ և չնորհօք զարգանայր  
Ի մարդկանէ և յԱստուծոյ Միածինն,  
Եւ էր հնազանդ իւրոց ծնողացն անվըթար,  
Մինչեւ 'ի գալ աւուր լրման յայտնութեան:

Երեսնամեայ Յորդանանու առ եղերք,  
Կարապետին իւր Յովէաննու հանդիպեալ,  
Ահա, գոչեաց սա տեսութեանն առաջին,  
Գառն Սորուծոյ, բարձող մեղացն աշխարհի:  
Ի Յովէաննէ անմեղն հայցէր մկրտիլ,  
— Ես մարդ զիամրդ մեղանչական մկրտեմ,  
Ինձ պիտոյ է և հարկ 'ի քէն մկրտիլ,  
Զարդարութիւն, ասէ Յիսուս, պարտ է լնուլ.  
Արփիահրաշ զերթ սին լուսոյ փայլակեալ  
Յետս Յորդանան 'ի մըտանելն ընկրկէր,  
Եւ յելանելն 'ի ջրոյն երկինք փեռեկեալ,  
Հոդին իջեալ և Հայր յերկնից որոտմամբ  
Դա է, ձայնէ, դա Որդի իմ սիրելի,  
Դըմա լուարուք, 'ի բնէ հաճեալ իմ ընդ սա.

Դասք հրեղինաց անդ սաւառնեալ յոգնախումբ,  
ի նորահրաշ 'ի հանդիսէն սոսկացեալ,  
Մեծ հրճուանօք Հօր հաճութեան 'ի ձայնէն,  
ի վեհ դաշնակ զարմանահրաշ օրհնութեան,  
Ըզնոր հանդէսն ըզՄիածնին զարդարեն:

Սա կատարեալ տնօրէնութեան ըզալարտին,  
Առանձնացեալ Հոգւով մեկնի յանապատ,  
Քառասնօրեայն անդ անցուցեալ անսուադ,  
Ապա քաղցնու ամենեցուն լրցուցիչն,  
իւ Բելիար պատեհ գտեալ մերձենայ,  
ԶԱստուածութիւն հրաշիւք քարանց ստուգել,  
Եթէ Որդի ես Աստուծոյ ցոյց, ասէ,  
Քարանցդ ասա յիմում ձեռին հաց լինել.  
— Հացիւ միայն մարդ ոչ կեցցէ, այլ բանիւ,  
Որ ելանէ 'ի բերանոյ Աստուծոյ:  
ի լեառն հանեալ ըզնա անդէն 'ի բարձու,  
Առաջարկէ երկրպագել իւր ինքեան,  
Տաց քեզ, ասէ, որչափ երկիր տեսանես,  
Թագաւորաց ըզիառս համայն և զպատիւ:  
— Աստուծոյ քում երկրպագցես գրեալ է  
Ասէ սաստիւ, և զնա միայն լաշտեացես:  
Առեալ ածէ 'ի սուրբ քաղաքն առօրին,  
Յաշտարակին վերայ ըզնա կացուցեալ,  
Արկ զքեզ, ասէ, աստի 'ի վայր, վասն քո,  
Բառնալ ըզքեզ պատուիրեալ է հրեշտակաց  
Զոսու ըղբարի ոչ հարցես բնաւ գու երեք,  
— Ոչ փորձեացես զՏէր Աստուած քո դրեալ է  
Ամօթապարտ եղեալ անտի բանսարկուին  
Ցետ փորձելոյ երիցս ըզնա հալածի

Ճեալ շտապ յանդունդս ահեղ թնդմամբ տագնաւ  
Սանդարձմեատ որոտընգոստ վրդովեալ,  
Համագումար ճեպէ ըզգունդս 'ի մի վայր,  
Ծանուցանել զՅորդանանու պատահմունա, որոդու  
Աղաւնակերպ Հոգւոյն սրբոյ երեմունս,  
ԶՀօրն յայտնութիւն Որդւոյն իւրոյ վկայելոյ,  
ԶՀոգեղինաց զասակցելոց ցնծութիւն.  
Եւ իմ 'ի փորձ յանապատի մատուցեալ,  
Եւ 'ի դերեւ ճիգն իմ ողջոյն դարանաց:  
Ըղբաբունիս նրման մեղ դիմադրել,  
Նորիմբք գտցուք մեղ միշտ առձեռն օժանդակ,  
Եւ գիւրութեամբ ըզմիտս ուամկին շահեսցուք.  
Օ՞ն ձեռն Կ փորձ աճապարել փութասցուք,  
Ասաց, բաղխւալ ըզթեւո շնդ օդս սըլացաւ.

Զայնն հայրական իւր Միածնին յայտնութեան  
Եւ հաճութեան հնչեալ յարոյց մեծ ամբոխ մարդու  
Կ բարունեացն արգոյք ճեպով գումարին,  
Վեչն ի նոցունց ժողովելոց հարցանէ,  
Դուք յինչ միտո էք զերեւելոյ Մեսիային.  
Պարտ է, ասեն, ըզգօն մըտօք խելամտել.  
— Ոչ է, այդպէս այսՄեսիայի դալուստ չէ, ո՞յն  
Նա յորժամ գայ, աշխարհ ողջոյն դզրդի,  
Արքայակերպ գալոց է նա թագակալ,  
Եւ 'ի դասուց Հրեղինաց պարփակեալ,  
Յարկ աղքատին ոչ որպէս ստ թագուցեալ,  
Յօդերեւոյթ առսու աեսութեանց մի խարիք, տառ  
Սադայէլ է այդ Հնարք պատրանաց.  
Մնայ մեղ զամբոխն այտօրինակ համոզել,  
Զայս ասացեալ, այսու մտօք ցրուեցան մարդուն

Որչափ այսգոյն քարոզէին ամբոխին,  
Զարմանազան տեսկալ ըղձրաշս Քրիստոսի, ու իմայ  
Ամբոխ ու գործին խռնեալ հետի անսուադ նորա ընթանայր,  
Ոյր բանքն իբրև խորիսի մեղու քաղցր էին. Հայոց  
Զանբուժելի հիւանդու անժիւ բժշկեր, անուան մասը  
Խըլից լսել կուրաց շնահէր տեսանել, բամբակը  
Սնդամալոյնք ընթանային հաստատեալք,  
Մեռեալք բարձեալք 'ի դադաղաց յառնէին,  
Դեք հալածեալք սաստիւք նորին մեկնէին, ոպարը  
Անդամ եկիր տանջել ըզմեղ ասելավ, սար գիտիցը

Զերկոտապանս արար զիւրե զի իցեն, առողջ ու  
ի ձկնորսաց որսորդս մարդկան յարդարեալք,  
Մարդք անպաճոյնք և 'ի ռամկաց պարզամիտք  
Սռեալ վարժեաց յուսումն երկնից դպրութեան.  
Յողջոյն գաւառս Խարայէի ընթանայր,  
Մերթ նաւակաւ և մերթ հետի անձանձիր:  
Ընդ այս տհաճ իշխանք ազգին հակառակը,  
ի սահմանաց անգամ իւրեանց վտարէին.  
Համբերատարն 'ի վաստակոցն ոչ կասէր,  
Մերթ առակօր և մերթ բանիւն ճոխացեալ  
Զամենեսին ջանայր որսալ խընամովք,  
Աստուածութեամբ մերթ մարդկութեամբ համա-  
Աստուած և մարդ յամենայնի ծանուցեալ կեալ  
Միշտ երկոքումբք միօրինակ հրաշացեալ, ու իզու  
Այսու բազումք տատանէին գայթ 'ի գայթ, առաջոց  
Երբեմն երբեմն որսալ բանիւք գործէին  
Խխանութեանց ըդնա մատնել ջանացեալ, ու իզու  
Վարդապետին 'ի դարձուածոցն հրաշալիսս սար

Յետու ընկրկեալ հարկանէին զամօթի:  
Գուն գործէին հնարել յանցանս նորանորս,  
Ակն ընդ ական ոչ հաւանի, ասէին, յաւ չամեցու  
Այլ սէր ընկերի օրինադրէ ընդ հանուը, ուստ զար  
Զարի կշռել հակառական հրամացէ, անու ըմբաց  
Երանութիւն նըմին տուեալն չէ նրման, յաւ առութ  
Նա' աշխարհի երանութեան հակառակ. Խայ նու չա  
Սգաւորաց և լացողաց երանէ, ուստ ու անու մաք ոչ  
Եւ բամբասէր իբրև լուծիչ օրինաց:  
Ես լուծանել զօրէնս, ասէր, ոչ եկի, պայ, չ զատ  
Այլ կատարել օրինադրին ընդ մտաց: Անու արցութ  
Թէ Յուլեփաց սա Որդի է, ասէին, ասուց յան նու  
Ուստի սմա իմաստութիւնս այս տուեալ,  
Մարդ ոք այսպէս ոչ խօսեցաւ որպէս սա,  
Խխանութեամբ խօսի ոչ սա զերթ դպիրքն,  
Այսպէս ոմանք լեալք մըսախոնք մեկնէին:

Յաւուր միում յԵրուաադէմ մինչ չըջէր մաս  
ի Տաճարին Սպօմօնեան 'ի Սրահին յանցութ առ  
Շուրջ ըզնովաւ եղեալ հրէայր հարցանեն, յարցու  
Եթէ դու ես Քրիստոսն ասա' համարձակ:  
— Ասացի ձեզ ոչ հաւատացյը իմ բանից,  
Գոնէ գործոցս հաւատացյէք զորս գործնեմ:  
Ոչ հաւատայք, գուք չէք յիմոց ոչխարաց: Անու և  
Զայնի իմօւմ լսեն ոչխարք իմ հօտին, յարց մցուց  
Եւ ես ըզիեանն յաւէրմական տամ նոցաւ: Ա յանց  
Ես և Հայր իմ մի նեք ասաց, վէմս առին անց ու  
Զի արասցեն ըզնայ քարկոծ, նա խոյս ետք նաև ո  
— Դառնացողաց տոհմ թակրայ խստամիրտ չայս  
Ամենակալն որպէս ապաց իմ հնումն. Անձի յան քըլ

Դուք զմարդաքէս սպանէք առ ձեզ առաքեալ, ամի  
Եւ ինձ ըղնոցն անցուցանել խօրհեք դուք, այ մար  
Դարձեալ ասէ իս խօսեցաց համարձակո բայ միլ  
Դուք սատանի Աքրահամու չքը որդիքը, մայ զան Ա.  
Բանից իմոց, որ յԱստուծոյ է լրսէ. առ մարդ կրոջ  
Յերուսաղէմ՝ ի սուրբ քաղաք զակն յառեալ  
Լայ ասելով, թէ գիտէիր ըղաղարդեաւ, մշտական ամ  
Որ եղեն քեզ, պատսպարեալ պահէիր, բայսար Ա.  
Գայցեն աւուրբ յատակեսցեն, ոչ թողեն յանչ այ  
Քար ՚ի քարի վերայ ՚ի քեզ, զօրք օտարք անեալ այ  
Պաշարեսցեն և զորդիս քո սպանցեն, այսաւայ Ա.  
Վայ ձեզ դպրաց կեղծաւորաց, փարիսեցիր, ազ  
Նման էք զուք գերեզմանաց բռելոց,  
Որք արտաքոյ երեխն պարող գեղեցիկ, առ քայ Ա.  
Ներքոյ լի են ժմեալ ուկերքը գարշելոր, ամանչ  
Քանիցս առնուք զձեզ ընդ թեովքս կամեցայր, Ա.  
Ոչ կամեցայք, խիստք և սրտիւք անթլիատք, ամ  
Սհա թողեալ լիցի ձեզ առնեդ աւերակ, այսաւայ Տ.  
Արքայութեան որդիիք էիր և ժառանգքը, այսաւայ Տ.  
Օտարք մացեն յերկրի ծագաց վայելել, առ այ Տ.  
Եւ դուք արտաքս անկիլք անտի հեծութեամբք: —  
Դարձեալ խնամք մարդասիրին Յիսուսի ամայ  
Ի գէմս սոյաց գապագայիցըն խորհէր այսաւայ Տ.  
Զինքն յընտրեալսն ոչ շատացեալ փօխարկել, այս  
Զրով և չոգւով մկրասութեամբ սահմանեալ, առ Տ.  
Ա. Ա ընտանի հացի գինուոյ ճաշամկմամբ, այս Ա այ  
Ի ժամ ընթրեաց յաւէրթամկան յիշատակ բայսար Հ.  
Իւրոյ մահուն օրինադրեաց հաճութեամբ, այսար —  
Ընդ մեզ լինել բնակութեամբ անմիկին այսաւայ Տ.

« Որ ուտէ զհացո և ըղգինիս զայս ըմակէ,  
Նա բնակեսցէ յիս յաւիտեան ես ՚ի նմա »:  
Զոր Սէրովքէքն անտեսաբար պաշտէին,  
Սրահ Սրբութեան կազմեալ ՚ի մարդն հողեղէն, Ա.  
Իբր ՚ի դաբիր հանգչի երկնից խորանին,  
Զոր երանի երկինք համայն մեղ տացն:

Ընդ Միածին զօդիւ սիրոյ միայեալ  
Սստուածութեան հանապազօր կենակից, Ա.  
Աստուած՝ ՚ի մեզ և մեք ՚ի նմա երանեալք, Ա.  
Ի ներքս ՚ի մեզ արքայութիւն Աստուծոյ, ա յան աչ  
Ընդ Օրհնելոյն ՚ի մի մարմին կցորդեալ, Ա.  
Որ ՚ի խաչին օրհասական հառաչմամբ, Ա.  
Ներեալ հայցէր խաչականուացն ՚ի Հօրէն, Ա.  
Ա. Ճրէորով Ասմարացւոց վաստակեալ, Ա.  
Ընդ կնոշն անցուք հեղաքարոյն խօսակցէր, Ա. ԳԱՅ  
Որդին Աստուած, որ կերակրէր ըղքաղցեամբոց, Ա.  
Ի հետեղըն զթայր նօթի արձակել, Ա.  
Արգահատէր մի լար ատէր ըսցողի, Ա.  
Ընկենն չնացող քարկոծմանէն աղատէր, Ա.  
Դիւաց սաստէր ըղգիւահարս բժշկէր, Ա.  
Զայս ամենայն բարեաց աղբիւրն վայելեալ, Ա.  
Անյիշաչար բազումողարմ Ստեղծող, Ա.  
Ո՞ր ստեղծուած մերժէ ըլլաս ՚ի սրտէն.  
Երանի՛ մեզ թէ դիտիցեմք հայթաթյել  
Հզմեզ նըմին արժանաւոր օթեան,  
Լըցուցիչ ամենայնի լիցի մեզ,  
Եւ ապաւեն ՚ի նեղութեան կենցաղոյս, Ա.  
Միայն զհացոյս նորին համաց արագուք իմի Ա.  
Ո՞չ մարդասէր անչափ սիրոյն Յիսուսի, Ա.

Ո՛վ կարասցէ այսուհետեւ որոշել,  
Ո՛վ ըզմիրտ իւր յանհուն Սրտէն Յիսուսի, ամուսին  
Աղբիւր յորդեալ յաւերժական գթութեան.  
Մի անգամ միայն պատարագեալ 'ի խաչին, չայլ  
Զօրհանսապազ ցկատարած աշխարհի  
Ի մեր Սեղան պատարագին իւրթամէս, մասունքն  
Ի փրկութիւն հաւատացեալ իւր Հօտին,  
Պաշտոնէից կ' ձեռու արժան անարժան.  
ԶՍտուածութիւն ընդ մարդկութեան անշրջիւն  
Տուեալ անխտիր առհաւատչեայ փրկութեան:

Ո՛վ խորք խորոց իմաստութեան և չնորհաց.  
Այս հրաշալիք կարողութեան Աստուծոյ,  
Այս հրաշալիք իմաստութեան Երկնային,  
Այս հրաշալիք ամենառատ իւր սիրոյ:  
Հոյլը Հրեշտակաց պարունակեն զայս Սեղան  
Ոչ պահ արկեալ զերթ 'ի Դրախտին սրով, հրեղէն  
Ծառոյն կենաց յանցաւորէն զգուշանալ,  
Այլ 'ի սպասու կան ահաւոր խորհրդոյն,  
Մերձեցերցն յանդատապարտ յառ և տուր:

Երեքամեայ յետ վաստակոցն անդադար  
Եհաս, ասէ աշակերտաց, իմ վախճան.  
Եւ մեկուսի առեալ զնոսա առանձին,  
Նախ զմիմեանց սիրոյն օրէնս հաստատէ,  
Ապա զերկար ըզմաշալիք քաջալերս,  
Բանիւր թողեալ յորդորական կտակաւ,  
Թիշեալ նոցա 'ի նոցանէն 'ի մեկնիլն,  
Ոչ թողում որբս ըզմէն ասէ, առաքեմ  
Այլ միլիթարիչ ըզմոր Հոգին, որ եկեալ ըստ  
Ընդ ձեզի և բնակեսցէ յաւիտեան:

Եւ յետ բազդում բանից խրատու հոգեկան,  
Ելեալ անտի մեկուսանան 'ի շնից Երիւրի  
Երիւրն ելեալ 'ի ձիթենեաց 'ի լերին, և դույց  
Ցաղօթս առ Հայր ծնրադրութեամբ կայր մատզիր,  
« Անցն զբաժակա թէ է Հնար, աղերսէր,  
Կրկնեալ երիցս ու անպատասխան մընացեալ,  
Արքից, ասէ, ոչ իմ կամք այլ բոյդ եսցէ:  
Ահա խուժէ սուսերօք բրօք խուժն ամբոխ հրախը  
Արկեալ նըմա ձեռու 'ի նըշան մատնըչին,  
Առ Դատաւորն առեալ տանին Պոնտացի,  
Ամբաստաննեալ օրինազանց օրինաց...  
Աստի և անդր եթ զեղեալսն առնեմ զանց  
Հետաքննիք զաւետարանն ընթերցցին  
Անտի կարգաւ, տեղեկացին զելելոց:

Համբերատարն գատաւորաց առաջի  
Ամբաստաննեալ, կայր հարցմանցն անմըռտունչ  
Տեսէք զամբոխն, արգար վճռէր գատաւորն,  
Երախտաւորին, մահաւարտ է խաչեսցի,  
Աղաղակեն ամենեքեան խաչեսցի:  
Հաւանհցաւ ձայնի նոցա Պիղատոս.  
Մեք հեռասցուք 'ի ձաղկանաց, զորս ետուն  
Ի կուսածին նորա մարմին փափկասուն,  
Կապեալ 'ի գլուխ թագ արքունի փրշեղէն,  
Եւ ծաղրածու արքեան եղէցն 'ի ձեռին,  
Արկեալ զանձամբ գրգլեակ հատոր ծիրանեց,  
Ո՛վ լեր արքայդ գոչեն հակեալ ծնրագիր  
Ամենակալ Հօր համագոյ Միածնին  
Ի Գողգոթա առեալ տանին հանդիսիւ:

60

Ըղճգրիտ տիպ յինքըն բերեալ Միածինն, ուն վ  
Ողջակիզի ստոյգ զենմամբ 'ի խաչին: խմա լուծի  
Յերրորդ ժամուս 'ի Գողգոթա օ՞ն ելցուք,  
Մեզ քարոզէ արփին 'ի սուգ համակեալ,  
Զաղատարարն հաստահեղյս բենոօք  
Մեր փրկութեան պրկեալ 'ի խաչ զԱրարիչ  
Ընդ վըտակացն առինոոգ, լուարուք  
Ըսկիրոյն գութ զանյիշաշար խոխոջել,  
Զօրհասական ըղբիթս յերկինս ամբարձեալ,  
Յայտէ բարբառ ծարաւակիւծ 'ի շրթանց:  
« Հայր թող դոցա, զի ոչ դիտեն զինչ գործեն»:  
Անյիշաշար ներողութիւն հրաշալին: Ա ինչ  
Ո՛չ լուարուք, ծարաւի եմ դոչէ Տէրն, զայն զան  
Փրկիչ Յիսուս ամենայնի համբերող,  
Առ ինչ արդեօք ծարաւելոյն անհամբեր.  
Է փրկութեան տմենեցուն ծարտի:  
Սրտակսկիծ ո՛չ տեսարան ցաւող Մօր.  
Մայրն առ խաչին կայ նըկարէ 'ի սրտին  
Զանտանելի ըզկիրս Որդւոյն մի առ մի.  
Ո՛չ Տիրամայր, 'ի հանդիսիդ առ ինչ կտս,  
Օրհասական է այդ Որդիդ միածին.  
Յայսօր ըզսուրն Սիմէռնի ծերունոյն  
Ընդ քո անձն իսկ անյեալ կրեցեր 'ի սրտիդ,  
Մեկուսացիր յայդ ցաւալի տեսլենէդ:  
Զաշս գարձուցեալ Փրկիչն և Մօրն հանդիսի,  
Կին գու ահա Որդիդ, ցուցեալ զՅովհաննէմ,  
Նովաւ ըզմեզ, ո՛չ զինչ կըշիր անպատկան,  
Մեզ երանի: Մօր այդպիսոյ Որդեղրել:  
Էմ էմ ձայն ահազին 'ի խաչին.

Ընդ տիեզերս խաւար տիրէ արկու,  
Զայն սոսկալի, ձայն մեծ ահեղ արձակեալարուն  
Հանէ զՈգին գողացուցեալ զարարածս.  
Մարսի աշխարհէ և վարագոյր տաճարին  
Վերուստ 'ի վայր յերկուս ծուէնս պատառի.  
Լերինք գողան վէմբ պատառին 'ի կայից,  
Դամբանք բանին, յառնեն մեռեալք Հարց սրբոց:  
Դամբանական թէ քաջարանց 'ի ճահ է,  
Ամենակալ Զօր համագոյ Միածնի,  
Թողեալ ըղման աստուածութեան մեղ անհաս,  
Ի հրաշակերտս ևեթ եղեալ մարդ մտախորհ  
Եւ 'ի կամարս աստեղց յառեալ անքըթիթ,  
Անդ նա գտանէ պատմիչ փառացն Աստուածոյ:  
Առեցելովն զԱմտուածորդոյն ըղկենցալս  
Թէ զգրիչն Արծւոյ աստուածամուխ տայր ինձ ոք  
Անստերիւր ըզգօն մըտօք հիւսէի.  
Աստուած և մարդ զարմանահրաշ միութեամբ,  
Եւ անշփոթ ներգործութիւնք 'ի մի անձն.  
Մեղաց բարձող Գառն Աստուածոյ անարատ,  
Միջնորդ կենաց մարդկան և Զօրն հաշտարար.  
Եւ երնջոցն ըստուերական փոխանակ  
Հեղեալ զարինն 'ի բաւութիւն աշխարհի.  
Անտուստ գոչէ, լուր Մարգարէն զԵնայի.  
» Զէ բաւական յայրումն ողջոյն Լիբանան,  
» Եւ ոչ 'ի սպանդ չորբուտանիք յողջակէզ.  
Սա բաւականն 'ի սպանդ վարեալ կատարեաց,  
Նոր Օրինացս Օրէնսդիր վարդապետ,  
Վեհ երևեալ նուամտութեամբն համայնից:  
Ո՞ր քաջազունքն աշխարհօրէն 'ի խազմի,

Զարիւնս իւրեանց փոխան հեղուն հետելոց .  
 ի հողածնաց զ՞ որ տեսէք մերժել զիառու ,  
 Եւ 'ի նուաստ մարդոյն վիճակ զիջանել .  
 Միայն տեսաք չօր համագոյ դՄիածինն  
 Յերկինս թողեալ զաստուածութեան ըզգահոյս ,  
 Ունայնացոյց զանձն իւր առեալ զմերս անբիծ ,  
 Եղբայրակցել մեղ չշամարեալ նուաստութիւն .  
 Չօրն Որդեգրել օրինադոյէ ըզշայր մերն ,  
 Յեռեալ 'ի գլուխ աէրունական աղօթից ,  
 ի նաղարէթ իջևանի 'ի նուաստ գեղջ  
 ի բէթղեցեմ ծնանի 'ի մառը անբանից ,  
 Յյարբունս կենաց կեցեալ անյայտ անծանօթ ,  
 Յետ երեսնից յայտնէ ամաց զիւր գալուստ ,  
 ի նորոգումն ապականեալ մարդկութեան ,  
 ի փրկութիւն տիեզերաց համօրէն ,  
 Կենօք մահու անփառունակ վաստակեալ ,  
 Պրկեալ 'ի խաչ ընդ անօրէնս համարեալ ,  
 Կապեաց զիշսանն ըզմահառիթ մեղսածինն  
 Յաղթեաց մահու մահուն իւրով , առ աւար  
 Եհան 'ի լոյս 'ի ստուերս մահու ըզնստեալս ,  
 Եբաց զերկնից զաղխեալ դրունս յամս ամաց ,  
 Ընդ Արարինս հաշտեցուցեալ զարարածս ,  
 Յերկրէ յերկինս զուղին հարթեալ վերելից ,  
 Ընդարձակեալ գոզցես զերկնից ըզսահմանս :

Աշխարհօրէն պատերազմաց դիւցաղոնքն  
 Ընդլայնելով զահմանս իւրեանց տէրութեան ,  
 Ընդհակառակն արիւնոռոգ արիւնոռչտ ,  
 Լընուն ըզգաշտս անմեղ մարդկան դիակամբք ,  
 Գերելարեալք մեծ աւարաւ խրոխտանան .

Մտեալ 'ի շէնս ընդ յաղթական կամարաւ ,  
 Դրօշու գրօշու յաղթանակաւ սաւառնեալ ,  
 Նղթայակապ ձգեալ ըզկետ ըզգերեալտ ,  
 Այս յաղթանակ նոցուն գտեալ վեհապանծ :  
 Այրիացելոց որբացելոց կականմունք ,  
 Հարց և մարց ողբք յերկինս 'ի վեր ամբառնան ,  
 Այս համարեալ գեր աշխարհիկ յաղթանակ :  
 Այլ գերաբուն աստուածային Սրբազնոյ ,  
 Չօր Սստուծոյ համագոյին Միածինի ,  
 Հակոտական տարօրինակ յաղթանակ ,  
 Փոխանակեալ դ'ամենեցուն ըզկեանս իւր ,  
 Հեղու զարիւնն յանցաւորաց փրկութեան ,  
 ի նորոգումն իջեալ մարդոյն սա յերկնից ,  
 Սրանց մեղաց անց ընդ բնաւ կիրս մարդկային ,  
 Ընծայեալ զանձն անմեղութեան օրինակ .  
 Զապականնեալն նախամարդոյն յանկմանէ ,  
 Վերականգնեաց յազնուութիւն առաջին ,  
 Ըստ նախաստեղծ արարածոյ Հաստողին ,  
 Զապատնալիս աստուածային բարկութեան  
 Հաշտեցուցեալ Գառն Սստուծոյ ծոցածինն ,  
 իւրով արեամբ Համագոյն Չօր և Հոգւոյն ,  
 Զերկինս յերկիր անյեղապէս փոխադրեաց ,  
 Զկենցազս մարդկան փոխեալ 'ի վարս երկնայնոց ,  
 Բարձր Օրէնսդիր յաւէրժական Օրինաց ,  
 Մեղ հողածնաց մահացելոց կենսառիթ ,  
 Որովք վարեալք յաստեղ ելին 'ի կամարս ,  
 ի մահացուէն յանմահութիւն վերածեալք :  
 Ո՞ր օրէնսդրի դրօշմեալ օրէնք իմաստնոյ  
 Յայսօր ըզմարդ յանմահութիւն փոխադրեաց .

Ջընջեալ լուծան նոցին կս նոնք ընդ աղջացն, Առ  
 Որովք կեցին սահմանաւոր 'ի վայելս,  
 Որըստօրէ ըստ պատշաճի փոփոխեալ,  
 Վայելք միայն 'ի սահմանին բընակչաց,  
 Ոչ ընդհանուր յաւիտենից յաւիտեանս,  
 Որպէս յօդեալն Սրտուածորդւոյն տևական:  
 Մարդոյ պաշաճ լինել կրօնիւր ընդ միով,  
 Տաժանական զաւուրս կենաց գէթ զիւրել.  
 Օրէնք սփուեալք ազգաց ազգաց այլ և այլ,  
 Ազգէ նոցին ուղղել ըզկեանն կենցաղոյս,  
 Հանդերձելոյն մնալով միայն յուսալիր,  
 Բարեաց չարաց անվրէպ անշուշտ հատուցման:  
 Առանց կրօնից կեանք կենցաղոյս կեանք տարտամ,  
 Անսանձ անքան զգացման կըրից գահավէժ  
 Դիւրիչ կենաց քաղցը սփոփանք թախծելոց  
 Սա երևեալ օրինակաւ և բանիք,  
 Յուղղել զընթացս 'ի տիպ շաւղացն անսայթաք:  
 Բիւր գոհութիւն յաղթականին զօրութեան:  
 Որ խոնարհեալ առեալ ըզմերս Մարդասէրն [ցոյց:  
 Զանկեալ բնութիւնս կերպմամբն իւրով բարձրա-  
 Ըզթոփչս գրչիս 'ի բազում բանս անխայեմ.  
 Զարմանահրաշ սորին վարուց պատութիւն  
 Յաւետարանս Սրտուածագիծ դրոշմեալ կայ.  
 Հեղ և խոնարհ, անյիշաշար, բարերար,  
 Համբերատար, յամենայնի կատարեալ  
 Մարդոյն անկեալ 'ի պատարանաց ըզպատկերն  
 Առետ կանդնեաց կերպացելոյնն յօրինակ,  
 Հստ ճիշտ գիտման Երկնաւորին կերտուածոյ:  
 Հաւատացեալ հօտին իւրոյ քաջ Հովիր,

Պարզեալ ըզդրօշ Կաթողիկեայց 'ի գըլուխ,  
 Իբր 'ի գաբէր Սրահի երկնից սրբութեան,  
 Յեկեղեցիս իւրոյ անուան խմբելոց  
 Անցեալ բազմի հանդիսացեալ յաղթական,  
 Ընդ պաշտօնեայս դասակարգեալս օծութեամբ  
 Կայ յարակից ցկատարած աշխարհի:  
 Յետ յարութեան անհետացեալ ոչ մեկնի,  
 Թէպետ թողուլ մեկուսանալ էր վայել,  
 Անմեղ արեանն ըզպարտաւոր զիսրայէլ,  
 Ի սփոփանս կացեալ իւրոց ընտրելոց,  
 Քառասնօրեայ աստուածային հրահանգօք  
 Բազում օրէնս օրինադրեալ աւանդէ,  
 Զերեբանձնեայ մկրտութիւնն առանձին,  
 Եւ 'ի մեղաց զզացելոց արձակումն:  
 Ապա 'ի լեառն ելեալ նորօք բեթանիայ,  
 Օրէնեալ զնոսա, յօրէնելն յերկինս վերանայր,  
 Առեալ ընդ իւր զերամն սրբոց Նախահարց.  
 Գունդ հրեշտակաց 'ի ձայն ահեղ ցնծալից,  
 Բացէք զդրունս բարապանաց գոչէին,  
 Բացէք 'ի վեր մտցէ փառաց թագաւորն:  
 Սաւառնաթև գունդք Սրովէից վեցթեեան  
 Թեւապարեալ պարունակեալ ըզնովաւ,  
 Ի սուրբ Խորան նստուցանեն ընդ աջմէ  
 Զիշսանակիցն ամենակալ Հօրն իւրոյ:  
 Դասք հրեշտակաց զհանդէս Տօնին յողնախումբ  
 Իննեակ տրոհմամբ յելս յաղթական Միաձնին  
 Ի չքեղ նուագ դաշնակաւոր զարդարեն,  
 Հանդիսակից միմեանց եղեալ ըստ դասուց,  
 Ի Հրեշտակաց մինչև յաթոռսըն վերին.

Երկինք երկնից հնչմամբ ցնծան նըւագացամբաթ  
ի մեծ կորանս ահպնդանոյդ ըընակացրաց մ զայի  
բելիարայ ՚ի խիստ զայրոյթ վրդովկալ սիրացածիթ  
ի տեսանելն ՚ի հողածնաց զընտրեալսաց ցանքը Ա  
Փառաց Միածնին փոխան ինքեանց մասնակցեալ,  
Որոտընդուստ յիւր օթեւանս խաւարին ասի  
Սրացեալ հատճեապ զիւրսն ՚ի մեծ գործ խուճամոէ :

Իսկ աշակերտք յերուսալէմ ընթացեալք, անձն  
ի տաճարին կացեալ յազօթս միարան ցանքը Ա  
Մարբն թիսուսի, օրինադրի ըստ բանին, արան և  
Անդ սպասեն Հօր աւետեաց սուրբ Հոգւոյն, առաջ  
Եւ ըզգեցեալ զգօրութիւն ՚ի Բարձանց, առաջ  
իբրև առիւծք ընդ տիեզերու ճախրէին, հաջողակ Զ  
Ըդթիստոսի սիրուել հաւատու աներկիսող, Ա  
Աշակերտեալ մկրտութեամբ ըզբաղումուն, Ա  
Մկրտութեամբ և մեք նոցուն աշակերտք, Ա  
Աւանդելցն աւանդապահ որպէս կամք :

Յետ Աստուծոյ զտասնաբանեայն պարզեց, Ա  
Որոշակի ըստ ըլքոնման ամբոխին, Ա  
Հզգուշացոյց «Հայեաց ՚ի քեզ » ասելով,  
Հայեաց, զուցէ տեսուեալ զեկ չուրջ զանօրէնսու  
Դու մոռասացիս զայդչափ շընորհս Խարայել,  
Զեղեալ ըզքեկ՝ զակատեսցիս զհետ նոցա.  
Հայեաց ՚ի քեզ, պահեալ զօրէնս անվըթար,  
Հայեաց ՚ի գիրս, զի յայդմ իսկ է փրկութիւնդ.  
Եւ այլ բանիւր բազմօք կնքեաց ըզհրամանու :

Բայց Խարայէլ ապականեալ բնութեան  
Հզէետ եղեալ, ապստամբեաց յԱստուծոյ  
Աստուածային խնամոցն ընդգէմ ընթացիւք

«Հայեաց ՚ի քեզ » աղդեցութեան Հակառակական Ռ  
Որով ՚ի Հարցն անդամ շնորհաց դրկեցաւը Ռ այ  
Եւ ՚ի շնորհէ ընդունելոյ ըզփրիստոն հաշուած խոլ  
«Ցիւրսն եկն ասէ և իւրքն ըզնա ըընկալան » ամայ

Որպէս ՚ի շնորհն Խարայելի պատճեաց, ասուն  
Եթէ և մեզ նոյնակէս զիպի, մեզ եղուկ ըստին Վ  
Եթէ ըզիմսամն յերեսն արկեալ պահանջէր անս Ա  
Ըզգուշանալ «Հայեաց ՚ի քեզ » ասելով Ա  
Ո՛չ, որչափ ևս առ մեզ ուղղել իրաւամբ, Ա  
Նուաստացեալքս վօխակերպեալք ՚ի Քրիստոս, Վ  
Կերպացելցն ամենայնիւ մեզ նմանել, Վ  
«ԶՀայեաց ՚ի քեզն աղդել ուժգին որոտմամբ» Ա

՚ի գէպ առնուլ ասս զերթ պատգամ միջանկեալ  
Զոսկեքանդակ զրանս իմաստանոյն առ համբական Ա  
Ծանիր ըզքեզ, զօրհանապագ յեղյեղէր Ա  
Սրիստոնաէլ փիլիսոփայն մեծիմաստ, Ա  
Օրէնս կարգեալ մարդոյ զանձն իւր ճանաչել, Ա  
Նախաժաման աշակերտացն նախուսուէմն, Ա  
Եւս առաւել զոյդ յեղյեղել ինձ ՚ի ձահքումք Ա  
Ծանիր ըզքեզ, մարդ գերբնական հրաշակերտք Վ  
Փրկանաւոր զնեալ արեամբ Միածնի Վ  
Մկրտութեամբ ևս ըզգեցեալ ըզփրիստոն Վ  
Եւ քրիստոնեայ նոզին զանուն կրես գու, Վ  
Դու զմարդկութիւն զանձամբք արկեալ պերճանաս Վ  
Ըզվըտանդեալն յադամային անկմանէն Վ

Զնորակերտեալն է պարտ քեզ մարդ ուօսմանել, Վ  
Զնըկարեալ ՚ի Քրիստոնէ Աստուծոյ, Վ  
Որ անձնական զուրացութիւն քարոզէ, Վ  
կնքեալ խաչիւ զընթացս ուղղել անսայթապ, Վ

Ի զբաղանաց զեղծ աշխարհիս փախուցեալ,  
Եւ 'ի նորին խարէութեանցն հանդիսից,  
Սոսկ հրահանգաց վարդապետին կալ պատկառ,  
Զերթ նաւաստի յ՛լվկիանու մըկանուն  
Զաքս ամբարձեալ յառեալ յասոեղս անքթիթ,  
Ղեկավարէ ընդդէմ հողմոց անվեկանդ.  
Սապէս և գու մենամարտեալ յաղթական  
Խեռ բընութեանդ հանդիսացեալ անստերիւր  
Անցցես բազմել 'ի գասս վերին Հրեշտակաց:  
Դասակցելոցն յօրինակէն նախ ուսիր,  
Ի՞բր յաղթեցին ապականեալ վէս բնութեան,  
Սանձահարեեալ ըզինեռ նորին բոնութիւն,  
Ի բոին կալեալ ըզհաւաւատոց ըզվահան  
Եւ ըզսուսեր հատու բանիցն Աստուծոյ,  
Ի կիր արկեալ ընդդէմ դիմի թշնամեաց:  
Նախ Սադայէլ եւրովք հանդերձ մարտնչող,  
Երկրորդ մարմին ընդդէմ հոգւոյն բռնաւոր.  
Երրորդ աշխարհ. զեղծ բազմութեան խուռն ըն-  
Որ գետօրէն զեղեալ տանի զահավէժ. [թացը,  
Ի զահավէժս յաւէրժական անդնդոց.  
Սոցա երիցն հանդիսանալ յաղթական,  
Ո՞հ արեամբ չափ պատերազմել պէտք են մեզ,  
Հրաժարելոցս երդմամբ հանդէպ Հրեշտակաց:  
Հոգւով և ջրով փոխակերպեալք 'ի Փրիստոս,  
Պարտիմք վարել կեանըս նորին ըզգացմամբ,  
Զերեելեօքս անփոյթք, խաչեալք աշխարհի  
Պսակեալ խաչիւ օծեալ իւզով սրբութեան  
Մենամարտիկ ընդդէմ դիււաց զինավառ,  
Երկնից գոգցես հրեղէն գնդին պայազատք.

Աշխարհավարք, քաղաքականք երկնայնոց.  
Այս օրինակ նորոգելոցն յանկմանէ:  
Է պատկանեալ այս հանդամանք համայնից  
Եռանձնական մկրտելոցն երկսեռից,  
Կեանք սրբակեաց աշխարհօրէն զբաղելոց:  
Ամուսնացեալք հաւատարիմք իրերաց,  
Եւ փութաշանք 'ի խնամն որդւոց, հրահանդիչք  
Աստուածային ու եկեղեցւոյ օրինաց:  
Զերձք 'ի զբաղմացն աշխարհայնոց ամուրիք  
Զաստուածայնովք յներմ եռանդեամք գալ պարտին,  
Զի պըսակացն արժանասցին անթառամ:  
Գահանայից հրաման սրբոց օծելոց  
Խիստ եղեալ կայ 'ի Փրիստոսէ, լըւարուք,  
« Դուք ըսյ, ասէ, ու աղ համեմիչ, վայելուչ,  
Խոկ եթէ աղն անհամեսցի, դինչ առնի,  
Ոտնակոխի և ընկենլոյ արժանի,  
Դարձեալ օրէնք Տեառն է պատգամն այս անյեղ,  
Օրէնք սրբութեամք ըզՍրբութիւն պաշտելոյ,  
Պարտ և վայել աստուածային պաշտամանց,  
Դրոշմեալ գտանի յօրէնս 'ի հին և 'ի նոր:  
Մարդ տպագրեալ 'ի Փրիստոսէ Աստուծոյ  
Պատկերակից թէ կատարեալ լինիցի,  
Յոր և 'ի գէմն, յաղթէ բնութեան եղծելոյ,  
Ի սրբութիւնս թէ թաթախի, մընայ նոյն.  
Գերի անկեալ ընդ զեղծ բնութեամք կաշկանդեալ,  
Եւ մարդկութիւն անմըտադիր յարգութեան  
Ընդ անբանից կըշոէ զպատիւ մարդկութեան,  
Անյուշ եղեալ իւրոյ ստեղծման վախճանին,  
Անմահ հոգւոց յաւէրժ վարձուց փոխարէն,

Բատ ընթացից կենաց լիցի հատուցումն,  
Սստուածյին արգարութեան է միիս, մասնաւու ոչ  
Երիտասարդք անսպանձ նըժոյք խստեղախ անապար է  
Ճախր ՚ի դաշտի ՚ի զատիվայր և ՚ի վեր, առաջ առաջ  
Աչք միգապատ զոտնատեղին անտեսէ, ու զիսամ  
՚ի ձոր ՚ի վախս յապառաժուտ վազս առեալ,  
Ոչ խնամածուին ոչ ստացչին ամորի,  
Հանգոյն սըմին ու երիտասարդ յախտ մոլեալ,  
Մառախապատ անտես անըրւը ճախր առնու,  
Մինչև հարցի ընդ քառաժայուս կործանեալ  
Տհաս արբունք չառնեն անսպարտ, մի խարիս,  
Գոչէ սաստիւ Հօգւոյն սրբոյ իմաստունն  
« Երիտասարդ այժմէն անձին լիր բզգոց »  
« Եւ ՚ի տեսիլ հայեցուածոցդ, զիտասցես »  
« Թէ վասն այսր ամենայնի ածցէ զըեզ »  
« Բարձրեալն Սստուած ՚ի դատաստան անաշառ »  
« Թիշեա գու զայն, որ ստեղծն զքեզ, և առ ինչ առ  
Ունել զաեղի ըզշրեշտակացն անկելոց,  
Ըղչոգեղէնս յաջորդեացեն հողեղէնք,  
Սյոր աղադան նախանձընգդէմ թելիքը  
Ուսալ զքեզ կարթիւ ջանայ տափանաց, սակաւ  
Դարան գործէ գոտու արկանել յորոգայթ անդամը  
Ծանիր ըզքեզ մառախապատ դիւրագայթ՝ և զայ  
Միովն յերկինս միւսով ակամի յոտից քայլու և  
Պանակիսիցդ ուր և երթաս գոյոց միջեր  
Ախտ ազդեական զերիտասապարդ հրապարէ և զայ  
Ըղջուացիր, այդ թունավից Երաժակ առաջն քայլ  
Նախին քախողմ, առա ախտին մարակէ և զայ  
Մինչ ՚ի չերթիմ չոգեալ մարմուլ ՚ի կորուսը

Առեալ տանի ցաւովք ծաղկեալ համակից ձանք  
՚ի հրճուանաց յառաջադասուի ծննդոց սմազարաւունք  
Որդւոց թոռանց անժմում կինքը զրկեացնելոյ միաւ  
Եւ ծերութեան անդորր աւուրց անձաշակ ան ուն  
Մի թզմարմինդ ՚ի ցանկութիւնս սնուցաներ զատօն  
է թշնամի անհաշտ հոգևոյդ նըւանեաւ ուր ուս զայ

Ծանիր ըզքեզ զին ես արեան Միաձնին բաւոչք  
Սպեցելովն ըզմել կանգնեաց յանկմանէ, սակաւ  
Գառն Սստուածոյ ըզմեզ բարձեալ աշխարհից, յուն  
Ըղչայրն ընդ մարդ զենմամբն իւրուլ հաշտեցոցց թ  
Ըղփրկութեանդ հորդեաց զուղին արահետ, սակաւ  
Դէտ ընթացիցդ Հրեշտակ կարգեալ պահապահը  
Զազատութիւնդ ՚ի բոյդ թողեալ տեսչութիւն ունք

Ստեղծեալ մարդոյն ՚ի պատկերի Սստուածոյ բայց  
Դարուց ՚ի դաբա ցնորոգումն յանկմանէն, և այսուն  
Քանի վաստակ ՚ի Ստեղծողէն, որչափ խնամք ունի  
Մինչև ըզմարդ նորակերտեալ իւր կերպմամբ  
Պատկերակից մեղ Միածինն Հօր եղեալ, սակաւ  
Որդեգրէ զմեզ զամենսեմ Հօր իւրաւմ, սակաւ  
Յարգեալ ըզմարդն ու ինքեան եղեաց վերագրեալ:

Ծանեար, ով մարդ, ըզյարդ մարդոյն հողեղէն,  
Յո՞ր աստիճան հասնց ըզքեզ Ստեղծողդ.  
Ծանիր ըզքեզ աստանգական մի շուարիր, յունք  
Գեհ անգնդոց միշտ ընդ ոտիւրդ գարանի, և մաս ի  
Ըղմեզս ատեայ, և մեղաւորս դըթայ Տէր յունք ի  
Յիւրեանց չալաց, ճանապարհաց զդարձողն, յունք  
Սպաշմարող մեղանորի ընդ միոյն նոր Յան ունք  
Երկինք համայն հրճուին պարուք Հրեշտակաց:

Գերեալ երեեմն ՚ի բարելոն իսրայէլ,

Առ գետեզերբ Բաբելացւոց ժողովեալ,  
 Զնուագարանս զոստովք կախեալ ուռենեաց,  
 Լայն դրկեալք յօրհնութենէն Սիոնի,  
 Երբ գերէվարքն առնուլ երգել ստիպէին,  
 Յօսար երկիր իբր, ասէին, երգեսցուք, [ըանք,  
 Մեք աստ պանդուխտք, չեն մեզ վայել նուագա-  
 Յերուսաղէմ, անդ յօրհնութիւնս ցնծացուք,  
 Աստ զարտաաւս խառնեմք ընդ գնացըս գետոյս,  
 Այսօրինակ Քրիստոնէին պարտ վարել.  
 Պանդուխտ է նա, երկինից ժառանգ ուղեղոր,  
 Թելադրեսցէ թէ գերեվար բընութիւն,  
 Պարտ է լինել ընդդիմակաց բոնութեան  
 Զինու վարեալ յաղթել Հոգւովն Աստուծոյ.  
 Զբաղեալն միայն զաշխարհայնովքս, չէ ընտրեալ;  
 Զուրկ 'ի Հոգւոյն, անուամբ ևեթ քրիստոնեայ  
 Ի փարախէն մերժեալ հօտին Քրիստոսի:  
 Կարգել ձեւել կենացդ օրէնս ըստ քմաց  
 Այսու մտօք հասարակաց ընթացիւք,  
 Երկելեօս մարմնոց զգացմամբ թէ չափես  
 Անսահմանին ըզվարչութիւն աշխարհիս,  
 Սահմանաւոր մտօք կըռեալ, խաբեցար,  
 Սահեալ անկար 'ի ցանցս անզերծ որսողին,  
 Ի հանդերձեալն ամենայն ինչ մերկասցի,  
 Վասն հանդերձեալ աշխարհի մարդս է ստեղծեալ,  
 Ի վըճարել աստի կենաց մահացու,  
 Անմահ Հոգւովն առեալ տարցի համօրէն  
 Զոր ինչ գործեաց, եթէ բարի և թէ չար:

## ԾԵՐՈՒԹԻՒՆ

### ՀԱՆԴԵՐՁԵԱԼ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՐԴ

Ընթացք մարդոյ հանգոյն նաւու ընթացից  
 Ի շունչ հողմոց մատնեալ ուժգին մըրրկաց,  
 Գեղիք մանրեալք, լարք շաւմդին շրիոթեալ,  
 Կայմք խորտակեալք, ղեակ'ի հոսանս ջրահետեալ,  
 Ղեկավարին ընդ վայր վաստակ անյաջնդ,  
 Արուեստ ճարտար նաւապետին անձեռնհամ.  
 Ի դադարել մոլեգնութեան մըրրկին,  
 Իրան նաւուն յեզերս ծովուն 'ի ծըփմանց  
 Ողորմագին կարծես հեծէ տատանեալ,  
 Խորախորհուրդը ըզնաւապետն ընկդմէ,  
 Աղարտելոյն 'ի շինութիւն ձեռնարկել:  
 Սապէս ծանիր մինչ յամս հասեր ծերութեան,  
 Ի մըրրկաց յախտիցդ հողմոց ըմբռնեալ,  
 Վատնեալ ըզնորհս քեզ ընձեռնեալ փրկութեան,  
 Մերկ և թափուր 'ի նըպաստից կողոպուտ  
 Ծանիր ըզքեզ, լեր խորամուխ յանդորրու,  
 Դիր քեզ հանդէալ զաւուրս անցեալ քոց կենաց.  
 Անհետացան անցին նըման հովանոյ,  
 Իբրև ըզխոտ զու ցամաքեալ չորացար,

Գործոյդ հաշիւ եթէ բարի և թէ չար,  
 Ի դպրութեան կենաց յերկինս կայ դրոշմեալ,  
 Յաւուրն յորում հոգւոյդ գայցէ պահանջողն,  
 Եցէ հոգիդ ՚ի պատենէն տըրտմութեամբ,  
 Կալ առաջի Հաստշին ահեղ ատենի:  
 Ո՞հ յայնժամ ոչ, այժմ արդ ժամէ ծանիր զքեկ,  
 Անցին աւուրբ, որպէս անցին ոչ դառնան,  
 Աճապարեալ, գարձո ըզքեզ, դու գարձիր,  
 Հակառակովք փութա ուղղել ըզյանցանս,  
 Ի մոլեկան սովորութեանցդ գադարեաց,  
 Ապաշաւեա կենացդ օրհաս չեւ հասեալ,  
 Քանի՛ նըպաստ կայր քեզ դիւրել զիրկութիւնդ,  
 Գուցէ եղեալ անփոյթ համբուն վրիպեցար:  
 Անբանութեամբ էանց տհաս մանկութիւնդ,  
 Արբուն հասակդ յիմարութեամբ մոլեգնեալ,  
 Կրօնը հաւատք յոշինչ գրեալ սոնքացար,  
 Ո՞ւր ոչ ձգեաց իւարդաւանեալ գահավէժ,  
 Ապագային և ներկային կալն յուրաստ.  
 Կայ հանդերձեալ յաւէժական կեանը հոգւոց,  
 Ըզնոյն կարեն աստեօք այժմէն իսեամել:  
 Բանականաց հոգին անմահ, հաւատա,  
 Դրոշմեալ ՚ի գիրս աստուածագիծ պատզամաց.  
 Եթէ Սստուած անմարդ որդան երկրաքարշ  
 Այլակերպեալ տայ յարութիւն ՚ի շիրմէն.  
 Թիթեռն անկած անմահութեան օրինակ,  
 Որ նախ ՚ի տեղմ անփառնակ սողոսկէր,  
 Արդ նորոգեալ ՚ի ծագկանոցս վայեկ,  
 Ցոսկի բաժակ ՚ի ծաղկանց փունջ սընանի,  
 Պճնեալ զարդուք յօդս ասւառնեալ գեղամայր

Կերպացեան էը մերով՝ ըզմարդ թազուցումք ոչ  
 ի հող մահու յոշնութիւն վարատեալ:  
 Անձնիր մարմին յառնեց է ոեփական զոյ իս մձ  
 Անձնաւորեալ կերպմամբն յատուկ իւրնախկինչօ  
 ի հասակի չափու բանին կատարման.  
 Զառակ հատին տէրունական բեր ՚ի յաւշ ունակունք ոչ  
 թէ ոչ անկեալ մեռանիցի ոչ յառնէ:  
 Թէ բուսականք մեռեալք յառնեն գեղազարգը ունի  
 Զմարդ մասնակցեալ իւրոյ Հոգւոյն աղարտել.  
 Այս խելյաել ծնունդ մոտաց հայցոյանք:  
 Զանմահութիւն հոգւոյն նոյն իսկ բանիբունք:  
 Հեթանոսաց ոչ կասէին հաւաստել:  
 Արիստոտէլ և Մենեկա և Պղատոն:  
 Մարդ մասնակից անմահ հոգւոյն Սպառուծոյ:  
 Կեայ մշտնջեան, եթէ բարի եթէ չար:  
 Զորինչ գործեաց իւրով մարմնով յաստի կե անմ  
 Այցէ անշուշտ արդարագատ հատուցումնունք:  
 Այս գատակնիք աստուածային անաչառ ունչունք:  
 Եթէ նպատակ քրտանցդ առնուս ըզհոգիւ,  
 Զյաւէրժականն անտի քեզ կեանս հնձնեցես:  
 Թ'անեղրականն ընդ այս կենաց կը նեցեր:  
 Անկար ՚ի հայբս յաւիտենից որսողին:  
 Կնիք բանիցս հաստատութեան բեր ածից ունչունք:  
 Աստեօքս և թիթ վայելոզացն ըզվախճան:  
 Եկ Մեծատան տուր ձայն ՚ի գիրս աւետեաց,  
 Որ ՚ի զժոխոց զաչս ՚ի յերկինս ամբարձեալ,  
 Ո՞հ ըզզրկեալն ՚ի սեղանոյն փշանաց  
 Աբրահամու տեսեալ ՚ի գոգն հանգուցեալ:  
 Չուր զովացման ծագիւ մատին աղերսէր

Եւ զհեռացումն եղբարց անշէջ՝ի հըրոյն,  
 Ուժգին աղդմամբ քարոզութեան Ղաղարու,  
 Զեն պէտք ըզձայն ժխտողական քեզ կրկնել,  
 Զօրէնս յիշեալ և զմարդարէս՝ շատ ասէ.  
 Նորիսիք անշուշտ թէ լրսիցեն փրկեսցին,  
 Ի մեռելոց հաւատասցեն ոչ ումեք.  
 Թէ Փրիստոսի ճշմարտապէս Փրիստոսեանք  
 Ի մեռոլոց հաւատային յարուցեալ,  
 Այլակերպեալ ոչ տապալէր վերիվայր  
 Կարդ գեղեցիկ քրիստոնէից փըրկութեան:  
 Կալ գու զօրէնս՝ի Փրիստոսէ պատուիրեալս  
 Առհաւատչեայ յաւէրժական քեզ կենաց.  
 Հողի անմահ բանականաց հաւատա՛:  
 Գուցէ խարէ առուգութիւնդ առօրեայ,  
 Հասեալ կենաց յանկարծական յետին ժամ  
 Մինչ երկարեալ դեռ յուսայր մարդ յամս ամաց,  
 Հրեշտակ գութկան ոգեպահանջ ժամանէ.  
 Անաչառ է, չառնէ երես մաղթանաց:  
 Է յետ յանցման դատակնեալ մահ մարդոյ,  
 Ամենեցուն է այդ պայման հասարակ.  
 Առ ինչ շրփոթ, վասն էր խուճապ տագնապիչ,  
 Կարծես եհաս անժամ եզիտ անպատրաստ.  
 « Յորում ժամու ոչ կարծիցէք » Տէրն ասաց.  
 Յամենայն ժամ պատրաստ լինել հրամայէ.  
 Էր քեզ չնորհեալ կեանք բազմամեայ շահաւէտ,  
 Զինչ շահեցար, յումզէտ շուայլեալ վատնեցեր.  
 Ի ճանապարհ հանդերձիս գնալ, զոր չգիտես,  
 Արդարութեան ատեանն ակեղ բացեալ կայ,  
 Եւ դատաստան մարդկանն անզեղս անաչառ,

Որոց հոսանք չնորհաց հեղեալ սրբարար,  
 Վատախտաբար՝ի վայելից զրկեցան,  
 Տես զմարդն անկեալ յօրհասական՝ի մահիմս,  
 Աչունք սորեալք, շրթունք անշարժք թալկացեալք,  
 Լեզուն՝ի քիմս անխօս կցեալ, դէմք թօնեալք,  
 Ի գոյն տհաճ կենաց պատկերն անցելոյն,  
 Եւ ներկային մեռելատիպ զըժնդակ,  
 Յետին բոպէք սահեալ երագ մահաբեր,  
 Զապագային զերկիւղն ազդեն սոսկալի,  
 Զանտանելի յաւէրժական տանջանաց,  
 Ըզունչն յետին կայ մերձ քաղել քահանայն,  
 Ունկամբ ճգնեալ բան մի լսել կիսհագագ,  
 Ճգնեալ ընդլայր վատակաբեկ հեռանայ,  
 Ընդ միտ ածեալ զՍամուէլին առ Սաւուղ  
 Ի քէն, ասէ, Սստուած մեկնեալ հեռացեալ,  
 Է՞ր անհանգիստ զիս՝ի շիրմէս արարեր.  
 Տես զյերկինս չունչն հեծկլտանօք արձակէ,  
 Գնաց անդարձ յաւիտենից՝ի տուն իւր:  
 Յայսվայր բաւէ մեր տեսութիւն ներեալ մեզ  
 Դատակն քոյն վըճիռ թողիք Արարչին:  
 Ի պատկերէս թէ սոսկացիք, ծերունիդ,  
 Ի նմանատիպ յուղւոյդ դարձո զքայլ ոտիցդ:  
 Տես աննման այդմիկ գօրհաս արդարոյն.  
 Արդարն հասեալ խնդայ կենացն՝ի վախճան,  
 Ըզկէտն իւրոց ըղձից գիտէ հըրճուանօք,  
 Հանդարտ սրտիւ մաօք յանդոյր սրտական  
 Բիւր համբուրիւ տենչայ փութով ժամանումն,  
 Այն էր նորին կենացն ողջոյն նըպատակ.  
 Անցեալ աւուրցն ոչ այլայլն յիշատակք,

Հզներկայիւ փարի զըւարթ յաղթական, զողի  
 Հանդերձելոյն ակնիալեալ յուսալիր, աստվածական  
 Օրհասական կնճիռք 'ի գէմս չիք նորին, բրանք անց  
 Ոչ յուսահատ սովորական երևոյթ.  
 Աչք կիսաբաց քաղցրահայեացը զըւարթունք,  
 Երթունք կարմիր իբրև ըղլար, այտք փայլունք,  
 Բանք բերանին աստուածայնոյ սրբաբան,  
 Հրեշտակակերպ 'ի լոյս կարծես փայլակեալ,  
 Եւ անմռունչ շնչ զհոգին տրւողին,  
 Յուրախութիւն Դասուց երկնից Հրեղինաց,  
 Ո՛չ տենչալի չիցէ այս մահ, ծերունիդ,  
 Ո՛ տայր այսգոյն մահ կնքելոց համայնից:  
 Աւաղանին պայմանն է մեր գրկութիւն,  
 Կնիք սրբարար տպաւորեալ 'ի հոգի,  
 Փրիստոսազգեացք լինիմք մարդիկ երկրաւորք  
 Ճախրեալք 'ի գասս չողեղինացն չողեղէնքս,  
 Մեծին շնորհաց եղեալ ժառանգք Քրիստոսիւ,  
 Հոգւովնորին որդեգրաբար բաժանորդք  
 Արքայութեան փառացն երկնից անսահման:  
 Հրաժարելոցն երգմամբ աստի զբաղմանց  
 Երդմնազանցից անհնար է գրկութիւն.  
 Զանալ են պէտք զերդմունս պահել արեամբ չափ  
 Նահատակեալ յաղթել եղծեալ բընութեան.  
 Ե երդմնազանց, որ լոկ զբաղի զարտաքնովք,  
 Անփոյթ եղեալ ըզիքը կարար պիտոյից.  
 — Պարարէ զիւր մարմին որդանց առ 'ի կեր,  
 Ի ցանկութիւնս մի ասեն զիւր ինսամ տայք մարմնոյ.  
 Դա հակառակ մահացուցման անփոյթ լեալ,  
 Փրիստոսական չողւոյն դտեալ դժմընի,

Զաւետարանն ինքեան օտար համարի զամարի զանի  
 Անլուր եղեալ աստուածային հրահանգաց,  
 ի հաւատոյս նա դայթիթալիթ երկմբաի,  
 Միայն աստեօք չափէ ըզկեանս անվախճան,  
 Հանդերձելոյ 'ի ստոյգ յուսոյն վրիպեալ,  
 Զհաճոյս կամացն ինքեան առնու նըստակէ ոչ  
 Որոտան զիւր հուր բորբոքեալ գեհենի  
 Մեղաւորաց ու անհաւատից 'ի միասին.  
 Նա ոչ փոխէ ըզքայլս ստին զարտուղի,  
 Զերկիւզածովք ցորըովք ծիծաղի.  
 Անմահ կարծէ, ոտամբ միով ըզչիրիմ  
 Միւսով կոխեալ զեղըր նորին, թ'երերի,  
 Մահուամբ երթալ յոշընչութիւն երադէ, պիզը  
 Զոգւոց միստեալ զանմահութիւն լորդիստանոյ,  
 Խուն դիտութեամբ ամենունի ինեամուտ  
 Զանձն համարի, ու անսահմանին վերահաս,  
 Բարձրամտութեամբ բելիարայ համամտ  
 Ըզքեղ որսալ ճգնի ստինս յիւր դարան,  
 Երբեւ առիւծ շուրջ գայ կլանել անմռունչ բայ  
 Բիւր տեսարան հանդէպ հեղեալ հանցից,  
 Կաց հակառակ կալ 'ի դիմիյաղթնական,  
 Ծանիր ըզքեղ, ոյր 'ի պատկեր ստեղծար,  
 Առ ինչ ըզքո Տէրն ըզգեցաւ ըզգատկեր,  
 Գոլով անմահ Հօր փառակից համագոյ,  
 Գառն անարատ բարձեալ ըզմեղս աշխարհի,  
 Զինքն հաշտութեան մատոյց զենմամբն յողջակէղ  
 Զաղիսեալ դրունս երաց զերկնից մեղ 'ի մուտ,  
 Զելից ուղին գնացիւք հետոցն ուղղեալ մեղ  
 « Ես ճանապարհ ճշմարտութիւն եմ և կեանք »

Ասաց կնքեաց, չիք չեղելոց փրկութիւն։

Այսափ գրեանք են ո՞ր հանձար իմաստնոց  
Ապահովեաց փրկութիւն մեզ ու անմահ կեանս։  
Այլ որ ասաց, « Ես Տէր մահու և կենաց »  
Նա անմահ միայն, ամենեքեան մահացուք,  
Որ չունի ինքն ո՞րպէս այլոց տալ կարէ։  
Մի հաւատար բանից գրեանց սըթևեթ,  
Զեղծ բարոյից փոխման սովերք նողկալիք,  
Ճռումաբտն փիլսոփայք սընապարձք,  
Խրոխտ շաղակրատք, պատգամախօսք իմաստակք։  
Պատանեկաց ժամանակիս խանգարումն  
Առասպեկեալեալ գրեանք մոդիչ թիւնալից,  
Կեղծիք սատարք անկեալ մոդի բնութեան,  
Ի խորս գրոշմեալ զուղիւղ մտացն այլայէ։  
Ըղմանկութեան ոտնահարեալ ըզկրահանգս,  
Ընձիւղ դժալէի վերաբուսեալ խորարմատ,  
Ախտից հանուրց զանձն հանդերձէ յողջակէզ.  
Յաւազանին զրկեալ համբուն 'ի չնորհաց,  
Ընդ անբանից զպատիւս փոխէ մարդկութեան։  
Ասաց Որ էն ճշմարտութիւն և կեանք նա,  
« Երկինք երկիր անցցեն, բանք իմ ոչ անցցեն »։  
Աստուած զաշխարհս իմաստութեամք հրաշացոյց,  
Ի նպաստ մարդոյն եղ 'ի կարգի զամենայն։  
Ամենայն ինչ յիւրն ընթանայ նըսլատակ,  
Յերկինս աստեղք մոլորական փոփոխմամբք,  
Երկիրս ինքնին 'ի թաւալմանն որոնէ։  
Մարդ ուղելոր առ նոյն ուղեկ զքայլս ոտից։  
Չիք ոք ուրեք հաճ և հաւան ընդ կեանս իւր։  
Յափրեցելոց չքեղափայլ յարբունեաց

Յանսպատըսպար կարօտն աւուր պարենի։

Յիւրեանց վախճան ծառք հաօանեն, դիտեա տես,  
Փըթթին ծաղկօք ոստովք պմնին պտղալիցք.  
Ի տերեոց թափուր անշուք մերկանան,  
Մինչեւ առ նոր եղանակ կան դադարեալ,  
Թէ մարդ՝ պատկեր չաստչին չհասցէ առ վախճան,  
Զինչ այն իցէ, զինչ կեանք նորուն եղկելի,  
Յարդանդէ մօրն՝ յարգանդ հողոյ վարատեալ,  
Ո՞ւր հանգից հոգին անմահ բանաւոր,  
Յոշընչութիւն, այս անսպատկան լլտեղծողին,  
Որ զիւր հոգին փրչմամք 'ի նա հազորդեաց.  
Ու առեցելովն 'ի մէնջ ուսոյց մեզ զուղին,  
Կերպմամք նորին զընթացս ուղղել մարդոյ հարկ։  
Անդրժեի դաշն է կենաց համայնից  
Մկրտելցն ուրացութիւն անճնական.  
Տէրն արժանի ըզնա ևեթ համարի  
Որդեգիր Զօրն երկնաւորի և ժառանգ.  
Հանգունատիպ ինքեան առնել զմեզ կամի.  
Խաչիւ պսակեալ զկարիս հերքել ըզմարմնոյ,  
« Որ ոչ առնու զիսաչ իւր և գայ ըզհետ իմ  
Զէ ինձ, ասէ, ո ոք և է՝ արժանի ».  
Խիստ պահանջումն, ուժգին հրաման վճռական.  
Այսու ևեթ ապահովի ուղեղորն  
Ակնկալեալ անմահ կենաց յետ աստեացս,  
Անսուտ բանից հանուրց չաստչին 'ի հաւատու։ [է,  
Մարդ անձնասէր բազմաստուածեան կռապաշտ  
Պաշտեալ զչանցոյս կարեաց մարմննոյն աղցաւոր,  
Զոր տարագրէ համբուն հոգին փրիստոսի.  
Որ Աստուծոյ հոգւով վարին՝ են նոքա

Որդիք ժառանգքը արքայութեան սեփական,  
 Որ ոչ ունի ըզսուրբ հոգին Քրիստոսի,  
 Սա չէ նորա, տարամերժի 'ի հօտէն,  
 Ընդունարան Հոգւոյն սրբոյ մարդն անմեղ,  
 Ի բաղմահնար չարարուեստէն հեռանայ:  
 Ծանիր զքեզ, ստացուած ես սեպհական,  
 Գնեալ անդին արեամբ Որդւոյն Աստուծոյ,  
 Յերկնից իջեալ ուսոյց կենաց զելս մարդկան.  
 'Ստ օրինակին պարտիս գնալ Ուսուցչին:  
 Բարձր օրինակ առաքինոյ, ճգնողի,  
 Անկեալ բնութիւն երկաքանչիւր հակառակ.  
 Ի Սինա լետոն Տէրն հրամայէր Մովսէսի,  
 « Որպէս ցուցաւ նոյն օրինակ արասցես. »  
 Հանդոյն և ես թէ կրկնեցից աստ 'ի դէպ,  
 Որպէս տեսեր 'ի լետոն օրհնեալ Գողգոթայ  
 ԶԱստուածորդին բազկատարած 'ի Խաչին  
 Նոյնօրինակ նըմին պարտիս խաչակցիլ:  
 Դարձեալ ուրեմն ծանիր ըզքեզ, կրկնեցից,  
 Որպէս տեսեր 'ի լետոն միրոյ Գողգոթայ,  
 Զայդ օրինակ, որպէս ցուցաւ պահանջիս,  
 Թէ 'ի հնումն ըստուերակերպ երնջոց  
 Զձե խորանին գըծագրեաց մատուցման  
 Ճարտարապետն Աստուած հչգրիտ պահանջմամբ  
 Մեք ո՞րչափ ես Երրորդութեան խորան լեալքս.  
 Ըստ պատգամաց գրոշմեալ 'ի զիրս աւետեաց,  
 « Որ պահեսցէ զեանն իմ առ նա եկեսցուք,  
 Եւ օթեան մեզ առ նըմա արասցուք »  
 Որչափ հչգիւ քան զիսորանին հրամայելն  
 Օթեան զմեզ Երրորդութեան հանդերձել

Փութալ պարտիմք 'ի տիպ հչգրիտ գծագրողին,  
 'Ստ օրինակին զոր գծագրեաց 'ի լերին  
 Ճարտարապետն յարիւնոռոգ զողգոթա:  
 Տես, արասցես 'ստ օրինակին, որ ցուցաւ,  
 Այլազգ ումեք չիք փրկութիւն մահացուաց.  
 Խաչեալ Քրիստոս մեր փրկութիւն և մեր կեանք,  
 Թէ զիետ երթամբ նորին բանից և շաւլաց:  
 Աստեղագէտ թէ լինիցիմք հանճարեղ,  
 Թէ նրբամիտ փիլիսոփայ գերիմաստ,  
 Զոհել պարտիմք ըզգիտութիւնս համայնիւ,  
 Գերել ըզմիտս ուղղել ըզվարս ըստ շաւլաց,  
 Փրիստոսական երկրագել հաւատոց,  
 Հաւատացեալ սրտիւ մոռք և վարուք.  
 Բանիւ ևեթ չէ բաւական հաւատալ,  
 Առանց գործոց մեռեալ զհաւատս ասեն գիրք:  
 Ուրեմն զենեղ ծանիր, ով մարդ քրիստոսեան.  
 Բեր զառաջեաւգ զպատիկեր կենացըգ ցայսօր.  
 Ո՞րպէս անցին աւուրբ տըհաս մանկութեանդ,  
 Յարբունս հասեալ ի՞ր անցուցեր գու զաւուրս,  
 Ուժգին կրից կարեացց եղեալ խաղալիկ,  
 Իբր օդաչու խըրօնստ անսանձ երիվար,  
 Յաղտ աղուական կրից մոլեալ զերթ արբշու,  
 Յանդերծ շղթայս սրիկեալ գերի զգայութեան,  
 Գուցէ այսակէս ցամն ծերութեան դու հասիր,  
 Յերբ ամատամսեալ յերկրայս եղեալ խաղասցես,  
 Այսօր բարի, վաղի յոռի անձնասէր.  
 Ե՞րբ անձնուրաց կեանս վարեսցես նուիրականս.  
 Ուղեոր ես բազաքացի երկնային,  
 Մի 'ի ստացուածս և ընտանիս վստահիր,

Զորս 'ի մօտոյ թողցես լըքցես յաւիտեան .  
Հստ օրինաց թէ ոչ նորինք վարեցար ,  
իբրև տնտես պահանջնեցիս անիրաւ ,  
Այժմէն փութա յամենայնէ հրաժարել ,  
Զի մերկ եկիր յաշխարհ և մերկ գնալոցդ ես ,  
Թէ անինչ ես յայսմ աշխարհիս և անոք ,  
Անձին եեթ համարս տալոց ես անդէն :

Հայեաց 'ի քեզ, եթէ Տէր ես ընտանեաց ,  
Եղեր արթուն մեծի փոքրու խնամատար ,  
Թէ ես ընչեղ, իւ ըստացար, քննեաւ տես ,  
Եթէ զրկմամբ, Զաքէսոի հետեեաց ,  
Արդարացաւ նա չորեքին հատուցմամբ ,  
Ի հանդերձեալի ինչը քեղ չոգնեն տուգանացդ :  
Կալ հանդէպ քո զատեանն ահեղ անաչառ ,  
իբր 'ի ժամուն գոհանայիր հաճ զտեալ ,  
Ճգնեա այժմէն զանձին հաշիւ գեթ դիւրել .  
Թէ զարութեան ես աշակերտ, առ զմատեանն ,  
Անտի ուսցիս ըլճանալարհ փրկութեանդ ,  
Անդ տեսցես իբր 'ի հայելով որպէս եսդ ,  
Եւ ուղեցես զընթացս անձին ըստ գրելոց .  
Թէ տդէտ ես և գպրութեան անտեղեակ ,  
Գիտ հմուտ զըպիր, ոյր գիտութեան վրտահ ես ,  
Բաց ըգխորհուրդ սրտիդ ուրիշ 'ի նմանէ ,  
Քանի՞ թերի յօրինակէն վարկչիդ կաս :  
Փութա, փութա 'ի նմանութիւն տըլագրին .  
Լզգեցեալ ես ըգթիստոս, բայց մերկ 'ի Հոգւղն :

Լզկէս ժամու 'ի յայտնութեան լըռութիւն  
Ըզմիւք ունել քեղ կամէի 'ի ժամուս ,  
իւ մերկացեալ լըւսով Բարձանց 'ի զրտմանց ,

Ի ստամատիր տնրջական երազոց նայուաք չափով  
Եւ ըսթափեալ 'ի ննջմանէ թմբիութեան ,  
ի խոր սրտիդ բողբոշըն կրից գեռ գտցեմաւ ու անձ  
Եւ կարեվէր խոցուածա կարեաց նողմկալին .  
Այս լոյս մոտաց է փրկութեան կենաասիթ , ո՞ւ ըստ  
Ճառագայթեալ յաստուածային խընամուց նոցոցի  
Շնորհը մասնաւոր առաջաձեռնեալ ընտրելոց ,  
Զարթիր, ով մարդ, թափեա իքէն գքուն մըտացը  
Ծանիր ըզքեզ, գույ յամս հասնեալ ծերաւթեամն ունի  
Զաւազանին թ'աղմեղեցեր պատմուման ,  
Աղէ դարձեալ ագիր զհանգերձ հարսանեաց .  
Զի մի անկցիս հրափերելոցն 'ի գասուց առաջանարդ  
Մարդ աշխարհի հանդերձելոյ ծանիր զքեզ ,  
ի նոյն ըզքեզ մաքրազարդեալ պատրամտեար  
Ծանրաբեռնեալ 'ի ծայր ուղղոյդ մերձեցար ,  
Մարմինդ հոզայ, հոգիդ գարցի առ Աստուածա .  
Մերձ է վայրկեանն ատենական յասերթից ,  
Եւ անհրաժեշտ հըսկէ անդուլ ըզգիմովդ ,  
կրկին պայմանք յաւիտենից անփոփոխ արքանը  
Հանդերձելոյ անմահ հօգուց աշխարհի ,  
Մին վայելից միւսն ահագին տանջանաց ,  
Զգեցոյց տըկար սեռի անգամ գօրութիւն  
Յոշինչ զըրել ըզշար տանջանս և ըզմահ ,  
Գիր 'ի վերոյ քան զդիւցազունս հինաւուրց ,  
Վերաբերեալ 'ի դասս երկնից Հրեղինաց առաջի  
Ծանիր և գու ըզքեզ նոցուն փ կարգի ,  
Յերբ զբաղեալ ունայնութեամբ տատանիս  
Ցայսոր, ըզխնամս զիմ մուացար Հաստողին արջի  
ի գերելոց իւրով արեամբն ես գնեալ ,

Խզեալ զկապսնս անյաղթական զօրութեամբ. և Քաջ լեր. ոստիր 'ի պատենէդ մահացու ։ Եիջը այժմէն զէուր գեհենին արտասուօք, ու զոյ և Ովկիանու անդ կոհակօք ոչ շիջցի, ու զինդոք ոչ Լաց 'ի սրտի, առ ողորմածն հառաջեա, և այս ու Ողորմութիւն բաղկատարած ընդդրկէ, ։ Արդարութիւն պատահեսցի անողորմ. ու զոյ ։ Դու ոտնհարեալ ըզնըսպատիւք փրկութեանդ, ու Յաւէժականն ընդ վայրկենին կըսեցեր ։ Զանանց վայելու ընդ անցաւոր հաճութիւնս, ։ Մի վրհատիր թէ սթափեցար անագանս, ։ Ըզմետասան ժամու առին վաստակեալքն ։ Յառաւատուէ ընդ քրտնմելոցն հաւասար. ։ Արդարութիւն աստուածացին Օրէնսդրին ։ Տես զիջանի ամենեցուն փրկութեան, ։ Փրիստոնէից ընթացք կենաց խանգարեալ, ։ Աւետեաց գրոց քարոզութեանն անլսողք, ։ Թելագրանաց անկեալ ընութեան 'ի հրապոյր. ։ Ըգհանդերձեալ ոչնչութեամբ վըճարեն, ։ Դու լեր ըզգոյշ օրինակիդ նմանութեան, ։ Փութա այժմէն գէթ անագան հասանել, ։ Աւուրք կըսին 'ի ծերութեան ընդ ամաց, ։ Զերկմտութիւն 'ի քէն 'ի բաց թօթափեա, ։ Հստ հաւատոցդ առցես անշուշտ փոխարէն, ։ Փրիստոսական կրօնից պատճառ գեդեման Թերեհաւատ ընթացք կենաց աշխարհիս. ։ Աշխարհ հանուր 'ի սուրբ կրօնից պակասեալ, ։ Ինքնահնար եղծեալ կրօնիք մաքառի, ։ Ի վարչութեանց մերժեալ անդամ ըզսուրբ կրօնս.

Երբեմն հիմնեալ արքայական գահոյիւք, ։ Զարդիս ըզնոյնըս քայըրայել ձեռնարկի. ։ Երբեմն 'ի գլուխս հաւատացեալ արքայից Պանծայր 'ի թագս կաթուղիկէ սուրբ նըշան Այսօր յեղիւրս դիւաց կանգնին ինքնագլուխ Աթոռք չեղեալք հակառակեալ Աթոռոյ, ։ Ծէսք ըստ քմաց Արաջնորդաց ծամածոեալ, ։ Յուղադաւան միութենէն երկապառակք, ։ Ուր Քրիստոսի կամացն Օրէնք կատարեալ, ։ « Որպէս մի եմք, մի եղիցին և սոքա » ։ Ուր սէր անկեղծ ատելութեան յաղթական, ։ Նըշան իւրոցն օրինագրեալ 'ի Տեառնէ. ։ Սէր է Այստուած նովին հաճի նա ընդ մեղ, ։ Գաղջն 'ի սիրոյ է յԱյստուծոյ հեռացեալ, ։ Եղծեալ պատկեր, օտարոտի արարած։ Բստ սէր Հաստշին զամենեսին դու գգուեա, ։ Կեր մարդասէր բարձու կիքի անխոտիր. ։ Եւ նմանեսցիս Խաչեցելոյն վասն հանուրց։ Դարձեալ ծանիր, մարդ, նորոգեալ չնորհօք, ։ Ջրով Հոգւով փոխարկերպեալ 'ի Քրիստոս, ։ Մի մերկանար ըզսուրբ Հոգին փրկարար, ։ Զանձամբ արկեալ զաղտեղութիւն մեղանաց, ։ Անկեալ ընութիւնն չնորհաց ընդդէմ մաքառի, ։ Պինդ կալ ըզնորհս անկեալ ընութեանդ գիմա- Մարդ հանդերձիս յաւէրժական վայելից։ [ մարտ,

Կնիք տողիցըս լիցին բանք իմաստնոյն, ։ « Վախճան բանիս, զամենայն ինչ աղէ լուր. ։

ի Տեառնէ դու Երկիր սլահեա զպատուիրանս,  
Զի այս է մարդն ամենեին զիտասչիր » :

Ստեղծեալ մարդոյ օրինադրեալ այս պայման.  
Նորոգելցն օրէնք Սիրոյ յաւելուած:  
Բաւ է ցայս վայր որչափ ներեաց ինձ տողել  
Զեռք դողդոջուն անցեալ տիոց հասակիս,  
Թողեալ Եղբարց 'ի հիւսս բանից ժրագունից.  
Ըստ ծրագրին 'ի վսեմագոյնս նըկըրտել,  
Ծանուցանել մարդոյ զիւր յարգ յԱրարչէն :

### Վ Ե Ր Զ



19.162